

1915

ՀԱՆԴԸՐԸՆ ՎԵՐՅՅԻՇՈՒՄՆԵՐ

Բնագիր Հրատարակութիւններէն
Կազմեց
Յովհաննէս Զիլինկիրեան
Նիս
2013

1915

ՀԱՆՐԵԲԵՆ ՎԵՐՅԻՇՈՒՄՆԵՐ

Բնագիր Հրատարակութիւններէն
Կազմեց
Յովհաննէս Զիլինկիրեան
Նիս
2013

1915

ՉԱՆԴՐԸՆ

ՎԵՐՅԻՇՈՒՄՆԵՐ

Բնագիր Հրատարակութիւններէն կազմեց

Յովհաննէս Չիլինկիրեան

Նիս 2013

1915-ի

Հայկական Յեղասպանութեան 100-ամեակի սեմին

այս գիրքը կը ձօնենք թուրքերու կողմէ գողցուած

Արեւմտեան Հայաստանին

31.07.2014 Nice

Յովհաննէս Չիլինկիրեան

Յառաջարան

24 Ապրիլ 1915 թուականը՝ թուրքերու կողմէ կազմակերպուած, հայ ազգը բնաջնջելու եւ հայոց 5000 տարուան հայրենիքը գողնալու ծրագրին գործադրման առաջին հանգրուանն է:

24 Ապրիլ 1915 թուականը՝ հայ մտաւորականները եւ առաջնորդները, այսինքն հայ ազգին ուղեղները սպաննելու համար աքսորել սկսելու շարաշուր թուականն է...

Այս հայ աքսորեալ մտաւորական եւ առաջնորդներէն շատ քիչէր հրաշքով ողջ վերադարձան...

Այս գիրքին մեջ կը հրատարակենք 24 Ապրիլ 1915-ի աքսորեալներէն Չանդըրը-ի սպանդանոցէն ողջ մնացածներուն քստմելի աքսորական կեանքի պատմութիւնը...

Այստեղ հպարտութիւնը ունինք հրապարակաւ յայտնելու որ 24 Ապրիլ 1915-ի աքսորեալներէն ողջ մնացած մտաւորականներուն ականատեսի վկայութիւնները՝ 1915-էն մինչև 2013 եւ մինչեւ այսօր՝ առաջին անգամ ըլլալով կը հրատարակենք քովէ քով առանձին գիրքի մը մեջ...

Յաւալի է մեզ համար ըսել, որ հայ ժողովուրդը ամէն տարի 24 Ապրիլը կը յիշատակէ, բայց մէծամասնութիւնը 24 Ապրիլին ի՞նչ ըլլալը չի գիտեր...

Բայց ժողովուրդը յանցաւոր չէ այս հարցին մեջ...

Որովհետեւ մեր առաջնորդ կարծուածները, մանաւանդ սփիւռքի մեջ, 1915-էն մինչեւ 2013, արեւմտեան Հայաստանին թուրքերուն կողմէ գողցուելուն դէմ խսկական տեսակէտով ոչ մեկ բան ըրին...

Որովհետեւ սփիւռքի մեջ որոշ հայ կուսակցական առաջնորդները (քիչ բացառութիւններով) իրենց պորտէն կապուած էին հայուն թշնամիներուն զանազան կազմակերպութիւններուն...

Եւ թուրքերը շատ լաւ գիտեին թէ 24 Ապրիլ 1915-ին, հայ մտաւրականները եւ առաջնորդները սպաննելէ յետոյ հայ ժողովուրդը պիտի նմանէր առանց ուղեղի խելազարի մը...

Եւ իրապէս ալ սփիորքի հայերը 1915-էն մինչև այսօր խելազարներու նման արարքներ գործեցին՝ անմիաբան եւ առանց ծրագրի արարքներ, որոնք հայութեան միայն վնաս հասցուցին: Եվ ամէն օր քիչ մը աւելի միարձուեացան պատմութեան մոռացութեան քառսին մէջ:

* * * * *

Այս գրքին մէջ, Չանդըրըն վերապրող աքսորեալներէն հետեւեալ անձերու վկայութիւնները կը հրատարակենք.

1. Յովիան Կարդապետ Կարապետեան

Լոյս տեսած <<Հայաստանի Կոչնակ>>ի մէջ, Ամերիկա (USA) 1922-ին

2. Միքայէլ Շամտանճեան

Լոյս տեսած <<Յուշարձան ապրիլ տասնմէկի>> մէջ, Կ.Պոլիս 1919-ին

3. Բժիշկ Վահան Ալթունեան

Լոյս տեսած <<Հայ բուժակ>>ին մէջ, Կ.Պոլիս 1920-ին

4. Արամ Անտոնեան

Լոյս տեսած Կարօ Գէորգեանի <<Ամէնուն Տարեգիքը>> մէջ, Պէյրութ 1959-ին

5. Օհաննէս Թէրլէմէզեան

Լոյս տեսած <<1915 – Աղէտ եւ վերածնունդ>>ին մէջ, Փարիզ 1952-ին

6. Բիւզանդ Քէշեան

Լոյս տեսած Թէռողիկի <<Ամէնուն տարեցոյցը>>ին մէջ, Կ.Պոլիս 1922-ին

Այս գիրքին մէջ Չանդըրըէն վերապրող աքսորեալներէն Գրիգորիս Վարդապետ Պալաքեանին վկայութիւնները չառինք, որովհետեւ Պալաքեան վարդապետ իր գիրքին մէջ Ռուբէն Սեւակի մասին սխալ եւ սուտ բաներ գրած էր:

* * * * *

Չանդըրըէն վերապրող աքսորեալներէն գրեթէ բոլորը իրենց յուշերուն մէջ գրած են թէ Ռուբէն Սեւակ մահէ ազատելու համար թուրքին կողմէ առաջարկուած <<թրքանալ>> եւ իսլամանալը մերժած է եւ նախընտրած է մեռնիլ քան թէ թրքանալ:

Եւ վարդանանցի հերոսներուն նման գիտակցաբար նահատակութեան ձամբան ընտրած է:

Ռուբէն Սեւակի զոհաբերութեան ոգիին ուրիշ մէկ ապացոյցը կը տեսնենք՝ վերը նշուած Չանդըրըէն վերապրողներուն վկայութիւններուն մէջ.

Յովիան Վարդապետ Կարապետեանին Ամերիկայի (USA) <<Հայաստանի Կոչնակ>>ի, 1922-ին լոյս տեսած յուշերուն մէջն հետեւեալ հատուածը նշենք. <<... Յանկարծ սենեակ մտաւ տօքթօր Զիլինկիրեան: Սովորականէն աւելի մոայլ էր կերպարանքը: <<Առաջարկ մը ունիմ ընելիք>> յայտարարեց առանց յառաջընթաց խօսքերու: <<Կը լսեմ թէ Գաղատիոյ կողմերը իսլամացած են կարգ մը հայեր: Չեմ ուզեմ որ մեր ընկերներէն ունի մէկը այդպիսի տկարացում ունենայ ապագայ հաւանական ճնշումներու առջեւ, ուստի կը թելադրեմ որ դուն իբր հոգուորական կանչես հոս գտնուողները եւ երդում առնես իւրաքանչիւրէն թէ հաստատ պիտի պահեն քրիստոնէական հաւատքնին>>:

Զանացի հանդարտեցնել տօքթօրը եւ բացատրեցի անպատեհութիւնները, որ կային այդօրինակ արարողութեան մէջ, նկատի

ունենալով մանաւանդ ժամանակին փափկութիւնը եւ մեր ընկերները անհարկի յուզման չի մատնելու անհրաժեշտութիւնը:

Ժամակերպեցաւ չի պնդել իր տեսակետին վրայ, սակայն այդ միջադեպը կարծես կանխաձայնութիւն մըն եր մօտալուտ սարսափներու>>:

Յովիան Վարդապետ Կարապետեանին գրեթէ մերժողական պատասխանէն ետք Ռուբէն Սեւակ ի՞նչ ըրաւ...

Ռուբէն Սեւակին զոհաբերութեան ոգիին ապացոյցը կը կարդանք Զանդըրը աքսորուած, բայց երաշքով վերապրած մտաւորականներէն Միքայէլ Շամտանձեանի <<Ականատեէսի վկահիւթիւններ>>ուն մէջ, որոնք 1919-ին Կ.Պոլսոյ մէջ լոյս տեսան <<Յուշարձան Ապրիլ տանսնմէկի>> գիրքին մէջ:

<<1915 Յունիսի վերջերը մէկուկէս ամիսի չափ միասին ապրեցայ Սեւակի հետ: Պոլսէն ծանօթ եր ինծի իր դիւրահաղորդ եւ զուարք հոգին...

...Իսլամի ծովապահութիւնը սկսած եր արդէն, եւ ծայր տուած եղեռնի ապերասանութիւնը: Զարդերու չարաշուք գրոյցներ սկսած էին մեր ականջը հասնիլ:

Այդ միջոցներուն եր, օր մը մեծ իրարանցումի մէջ տեսայ զինք: Այն տեսակ խօսք մը տարածուած եր աքսորականներուս մէջ, թէ մահմետականութիւն ընդունողը ազատ պիտի արձակուեր: Այդ ատենները, առաջին կարաւանը մեկնած եր արդէն եւ եօթանասուն հոգիի չափ մնացած էինք: Ամբողջ երկու օր, խեղճը աշխատեցաւ, համոզելու համար տկար հոգիները, որ մահը մահմետականացումէն աւելի աղէկ է, եւ զատ զատ երդում ընել տուաւ ամէն անոնց, որոնց հոգիի ուժին վրայ կասկած ունէր, թէ հաւատարիմ պիտի մնան իրենց լոյս-հաւատքին>>:

* * * *

Չանդըրեի մէջ, այդ միջոցին երկու աքսորեալ վարդապետներ կային. Գրիգորիս Վարդապետ Պալաքեան և Յովհան Վարդապետ Կարապետեան: Այս երկու հոգեւորականներուն պարտականութիւնն էր այդ տկարացած հայ մտաւորականները համոզել և երդում ընել տալ անոնց...

Այս երկու վարդապետներուն տեղ Ռուբէն Սեւակ ինքը կատարեց այս Սուրբ պարտականութիւնը...

Ռուբէն Սեւակի զոհաբերութեան ոզին օրինակ ըլլալը պէտք է՝ հայ երիտասարդներուն...

Մենք բոլոր մեր կեանքի ընթացքին աշխատեցանք հայ ժողովուրդին մէջ տարածել Ռուբէն Սեւակի զոհաբերութեան ոզին:

Եր մենք կը հաւատանք որ միայն Ռուբէն Սեւակի զոհաբերութեան ոզինվ զինուած հայ երիտասարդութեան շնորհիւ կրնայ գոյատեւել Հայութիւնը...

31.07.2014 Nice

Յովհաննէս Զիլինկիրեան

(Վրէժ Ռուբէնեան)

Հայաստանի կոչնակ

7 Յունիուս 1922

ԵԼ

21 Յունիուս 1922

TEMOIGNAGE DE SURVIVANT DE CANKIRI
DU 24 AVRIL 1915

REVEREND HOVHAN GARABEDYAN

New-York
USA

ՅԵՎՀԱՆ Շ. ՎՐԴ. ԿԱՐԱՎԵՏԵԱՆ

Հ Ա Յ Ա Ս Ա Ն Ի Կ Ո Զ Ն Ա Կ Բ Ա Յ Ա Ր Ա Յ Ի Ռ Ե Լ 19

նամու ընթացքը, արդէն սկսած է միջազգային ժամանակաթեան պատճառ դառնալ եւ Անդրիան յուղելէ վերջ՝ կ'սպառնայ նաեւ Ֆրանսասէր Ամերիկայի աշքը բանալու: Այս պահուած Ֆրանսա է որ կը ջանայ ի դերեւ հանել Ռազմիկը և Քանֆի բանսին ծրագիրը: Եւ սակայն այս ամենը մեր կացութեան անմիջակուն դարձան մը չեն խոստանար: Երբ սովոր եւ տառապանքը միասին կը փրանցնեն չքառոր Հայաստանը՝ Կիլիկեան Հայութիւնը Ալեքսանտրէթի եւ Մերոինի Հուրբերուն մէջ՝ ծփացող քանի մը Թորփիլանաւերու վրայ Հարկադրուած է խարբուել իրեն հողմակոծ հաւատքը:

1921 ալ կը վերջանայ վտանգի ամպերուն մէջ ինչ-

ոյէս 1920 յի առ ատարբեիւթեամբ որ երբ դեռ 1920ին՝ արտասահմանի Հայութիւնը կը շարժէր՝ հիմա անիկա կարծես աչքերը կը փակէ չի տեսնելու համար կացութիւնը ու ականները կը դրցէ չի լսելու համար պարտականութեան մարտահրամաքը:

1920ի աշխատանքը պիտի ըլլայ՝ մաքառիլ ոչ միայն մեր տեսանելի եւ անտեսանելի ոստիսներուն դէմ՝ այլ նաեւ մեր ներքին անզգայութեան դէմ որ աւելի անողոք թշնամի մընէ:

Գործենք այս ողջով եւ ո՞ զիտէ, թերեւս 1922ին ծոցէն պիտի ծնին մեզ համար աւելի բարեբաստիկ օրէր:

Մ. Յ. ԱՆԱՆԻԿԵԱՆ

ԵՇ ՄԸ ԱՔՅՈՒԱԿԱՆ ՑԻՇԱՏԱԿԱՆՔԻԸ

(1915, Ապրիլ — 1918 նոյեմբեր)

«Սեւակի Անմահ Ցիշատակիմ»

Տեր Յովիհան Մ. Վրդ. Կարավետեան ծնած է՝ Պրուս, 1888 Յունիս 22ին: Իր հայրը՝ Վեր. Ղազարս Կարավետեան՝ Զուլիցերիոյ Պալ բաղադրի համալսարանին 1870ին շրջանաւարտ՝ աշխարհի մէջ Անդրկայս ապրող Հայ Աւետարանական հովիմներու երիցուայնն է տարինուն ու ձեւնադրաբեամբ:

Տեր Յովիհան Մ. Վրդ. Կարավետեան, աշխարհական ամունով Յովիհաննէ Ղ. Կարավետեան իր նախնական ուսումը ստացած է Պարտիզակի Ամերիկեան Բարձրագույն Հայութ յանախած է Բառերը Գոյշէն, Կ. Պոլիս եւ ստացած՝ Բ. Ա. ի կայական: Ամերիկա գարզվ Աստուածարամութիւն ուսած է Հարքիցը ինմարանը եւ նիւ նորքի նիւմինը նիւմարանը ընդունելով վերջնէն Բ. Ծ. աստիճան: Հետեւած է նաեւ փիլիսոփայութեան եւ պատմութեան նիւ նորքի Գոյամպիս համալսարանը ու շրջանաւարտ եղած՝ Մ. Ա. աստիճան:

Հայ. Եկեղեցւոյ բարեկարգութեան գործին ծառայելու կոչում զգարավ յարամուանափախ եղած՝ ու Ս. Դրոշը ընդունած է Ամերիկահայոց Ալազնարդէն: Ս. Էջմիածին միկնած է 1914 ին, ուր Ամենայն Հայոց Վեհապոդիկոսին կարգադրույթեամբ նայ տարւայ Յունի 17ին Սարկագ եւ 18ին Արեդայ 4եռանդրութեամբ Օգոստ. 2ին ալ լարդապետական մասնաւոր իշխանութիւն ստացած է Տ. Քաջարաս նպա. Ալարդապարեան:

Համաշխարհային պատերազմի Յուլիս վերադառնապու կոչուած է Ամեն. Ս. Պատրիարք Հօր Ամենական Քարտալարաբեան, Կէտիկ Փաշայի Ս. Յովիհաննէ Եկեղեցւոյ Քարոզչութեան եւ կրօնի ու բարյագիտութեան ուսուցչի պաշտօններուն:

1914, Ապրիլ 11ին՝ բարք կառավարութեան կողմէ ձերբակարուած է Պոլսոյ մտաւարականներուն ենտմիասին ու ախորուած Զանկըը եւ տպա Ռոշագ: Ստոյգ մահաւանէ փրկուած է շնորհի Պոլսոյ Ամերիկեան դեսպանին միջամտութեան: Երեք տարի եւ եօրք ամիս սեւող ախորանին ետք՝ 1918 նոյեմբերին Պոլսոյ վերադառնալով վերատանանած է Կէտիկ Փաշայի Ս. Եկեղեցւոյ քարոզչութիւնը: Քիչ ետք կոչուած է

Պատրիարքարանի դիւանապետութեան պաշտօնին ու կեդր. Կրօն. Ժաղամաւթեան: Մայրուգոյն Վարժապետարքեան աստիճան ստացած է Ամեն. Տ. Զատէն Պատրիարքէն, յետոյ Ալազնարդական Ցեղապահ անուանած է Զմիւնիայ թեմին ուր պաշտօնավարած է 15 ամիս: Ամենայն Հայոց Վեհ. Հայրապետէն Վարձականուած է Վարդապետական լամզախաչով՝ 1920 Մարտ 15ին: Կրկին Պալիս վերադառնալով երեք եկեղեցիներու հարազուրիւնն է ստամենած մինչեւ 1921 ստրայ սկիզբը, երբ մեկնած է դէպի ներկայիս կ'այցելի Ամերիկա եւ առժամապէն կը բարոգէ նիւ նորքի Ս. Լուս. Մայր Եկեղեցին:

Զանկըը հովիտը ոռողուոր դիւտակին եղերքը՝ բարտիներու գծաւոր ստուերին տակ՝ կը ճեմէինք Յունիկութիւնը մը Տօքթ. Ռուրէն Զիլինկիրեան (Սեւակի) ու ես, ըմբռշնելով անդուղական վայելքները՝ գաղտիարային ընկերակցութեան: Խօսակիցս կը վերլուծէր անհրաժեշտ սրայմանները աղդային վերածնունդն զի: Աւորուական կեանքի ճեշող մթնոլորտը՝ իր բուրբառառնական նրեւոյթներով՝ փայտայած չէր մեր լաւատեսութիւնը: Հակառակ իր թիհասի Հայաջնիջ քառականանութեան արհաւարակ կիրարկուամին՝ որու սկսիր էինք տակա վերահասու ըլլալ շրջող դրոյցներու եւ բաղադրական ուրիշ ցուցմունքներու հիման վրայ, երկուք ու ալ անխախտ կը պահէինք հաւատքը Հայ ասլաղայի լուսազարդուամին: Վայրկեան մը իսկ չեհնք տարակուաիր թէ տիրող ճգնաժամային կացութիւնը վերջապէս դէպի Աղասի Աղամարդէր Աղոցը: Կը մենար նոր արշալոյար ողջունել նոր կմնառնաւ կութեամբ:

Քաղաքակերք աղդերու շարքին մէջ Հայուն դրաւած անիմնելի դիրքը աւելի եւս ամրապնդելու եւ միւս կողմէ գարաւոր բանակալութեանց աղդային նկարութիւնն վրայ դրոշմած տիսուր հետքերը նշնիլու համար կ'ըղդայինք ամենալուրդը գործունէութեան մը պէտքը: Կը մտածէինք թէ Հայ իրականութեան ամէն իսւերուած է շրջանակներուն մէջ ներարկուելու էր այլէւա դա-

րուս Ռդին, որպէս զի արդիանար ազգային մտայնութիւնն ու գործելակերպը եւ միանգամ ընդ միշտ ջախախուէին կապանքները կոյր աւանդամոլութեան։ Բարեկարդչական ու չինարար այս աշխատութեանց տեսիլը դմէդ է՝ ողեւորէր ծայր աստիճան։ Զէ՞ որ երկուքս ալ նուիրուածներ էինք նոյն նորատակին ու պատրաստ ամէն դռնողութեան։ Մառույութեան ըրջանը անշուշտ սիրտի չուշանար։ Հայութեան երկնակամարը մթազնող ամպերը սիրտի փարատէին վերջալէս, ու զայն արիւնող չանթերն ալ յաղուրդ տային իրենց կատաղութեան։ Իրերու բնականոն վիճակը երր վերահաստատուէր ասպարէզ սիրտի ինչինք անյապաղ։

Մէր խօսակցութիւնը հասած էր այս հէտին երբ Տօդթօրը յանկարծ լոեց։ Հոգեկան խոռվք մը նշմարեցի իր ընդհանուր արտայայտութեանը մէջ։ Կը դիտէի որ կոկորդին մասները կուլ տալու ծանօթ պրկումները կը կրկնէին զղայնաբար։ Ի՞նչ էր այն մտածումը դոր կը վարանէր արտայայտել։ Հարցուցի իր յուզման պատճառը։ «Հայր սուրբ», ըստ մեղմ ու խեղդուկ ձայնով, քինչ այնպէս կը թուի թէ մահը հեռու չէ՝ բնաւ մեղմէ»։ Նախաղդացո՞ւմ մըն էր արդեօք որ կ'ունենար։ Ամմիջապէս կոչում ըրի իր քիչ առաջուան խանգալառ զդացումներուն եւ ըսի թէ իրանունք չունէր յուսահատ ըլլալու։ Մասնաւորաբար ծանրացայ սա տրամաբանութեան վրայ թէ քանի որ շուրջ քսան տարի պատրաստուէր էինք ծառայելու համար Աղդին կամ Եկեղեցին պէտք էր թոյլատրուիլ մեղ գոնէ քսան ամիս գործել։

Մահուան հանգէպ ունեցած պազ արիւնս առաւելապէս արդիւնք ըլլալով տեսական հայեցողութեան ու հոգեկան տրամադրութեան՝ դժբաղդաբար չէր արդարանար այնքան մեղ ըրջապատող իրերադարձութեանց տեսակէտէն։ Ամմիսի մը չափ առաջ մէր բաղդակիցներէն յիսուն երկու հոգի ճամբայ հանուած էին դէպի Տէր Զօր չափաղանց տիսուր պարագաներու տակ եւ արդէն տարաձայնութիւնները կը բազմանային իրենց դաշտիայէ քիչ անդին խժդախի կոտորման։ Ա՞վ կընար երաշխաւորն թէ յաջորդ առաւտուն իմկ նոր ցանկ մը սիրտի չի ծանուցանէր Զօր զրկուելիքներու որոնց մէջ գտնուէինք նաև երկուքս կամ ուրիշ բաղդակիցներ։ Ասկէ զատ, քաղաքին թուրք բնակչութեան մտայնութիւնը հետզհետէ կը լարուէր Հայերու դէմ, տեղի տալով անարդական նորանոր արտայայտութեան։ Տարակոյն չկար թէ մահուան ու կեանքի մէջ օրորուելու ըըրջանն էր այս։

Տօքթօրը կացութեան ծանրութիւնը լրջօրէն ըմբռուած՝ չէր ուղեր բաժնուիլ մահուան տեսիլէն։ — «Թշուառականները մեզ պիտի սպաննեն քայլ մէնք պիտի չի մեռնինք քանզի մեր գաղափարականները մինչեւ վերջը պիտի սպրին։ Կարելի չէ՞ չնջել այս ոգին որ մղեց մեզ Ամերիկայի կամ Զուլչերիոյ հանդիստէն հրաժարելով գալ ու օգնել մեր սիրեցեալ Աղդին։ Ես կը հաւատամ թէ անմահութիւն է ծրարուած զուաբեր ծառայութեան մէջ։ Այս բառերը արտասանուեցան ասպետական այնպիսի շնչոտվ մը որ յատկանշական էր Մեւակի մշտավար կորուլին։ Գաղափարատապաշտութիւնը նոր յաղթանակ մը կը տանիք այդ պահուած։ Յուղիչ էր մեր տեսակցութեան արդիւնքը։ Մահ կամ կեանք որոշած էինք հաւատարիմ մնալ մէր կոչման։ Համ-

գարտութեամբ սիրտի սղասէինք անակնկալներու յայտնութեան։

* * *

Արտակարական կեանքը փորձաքար մըն էր արժանիքներու։ Ամէն անձ ի յայտ կուլար իսկական իր գոյնով։



ՑՈՎԱԱՆ Ծ. ՎՐԴ. ԿԱՐԱՊԵՏԵԱՆ

(Զմիւրմիոյ Առաջն. Տեղապահ եղած տան 1919-20)

Ումանց համբաւին պատուանդանը կը դայթէր անդարձ մինչ ուրիշներ նոր կը կերտէին կոթողները առինքնող հայցման։ Փոխաղարմ զնահատումի այս առիթը կ'առանձնորդէր կազմութեանը բարեկամութեանց լաւագոյններուն։ Տառապանքով նուիրագործուած այս եղայրակցութիւնները տաճարներ էին մխիթարութեան ուր հաւատք, յոյս և սէր կը բոցավանէին լուսաճաննէ՝ կարծես իր հակապատերներ մընուլուտը պատաղ անարդարութեան խաւարին։ Քաղցր էր արդարեւ ցորեկը բոլորուիլ ծառերու հովանին տակ եւ խրախուսել զիրար՝ մինչ դիմուը անքուն ժամեր կօգտագործուէին կացութեան մասին աւելի լուրջ վերլուծումներով։

Անդամ մը հոգիւ չարաթ մը ետք այն տեսակցութենէս որու անդրսպարձայ՝ երբ նատած էի Զանկը ըլլի հանդիպակաց ըրակներուն բացուող պատուհանիս առջււ, ու կը մտածէի զիս կախւելու այն սպառաւալիքին վրայ որ նոյն առոտուն ներկայութեան պարտաւորիչ արձանադրութեան համար ոստիկանատուն գացած միջոցին ըրած էին չուկային մէջ երկու անդուստ թուրքեր, յանկարծ սևնեակ մտաւ Տօքթ. Զիլինկիրեան։ Սովորականէն աւելի մոայլ էր կերպարանքը։ «Առաջարկ մը ունիմ ըննլիք, յայտարարեց առանց յառաջնթաց իսուսքը եղանակութեան մէջ կը կումբերը ։ Եկը լսեմ թէ Կաղափիոյ կողմերը իսլամացած Են կարգ մը Հայեր։ Զեմ ուղիր որ մեր ընկերներէն ունէ մէլիը այդպիսի տկարացում ունենայ-

ապագայ հաւանական մնջումներու առջև, ուստի կը թելադրեմ որ դուն իբր հողմուրական կանչես հոս գըտնուողները եւ երդում առնեն իրաքանչիւրէն թէ հաստատ պիտի պահեն Քրիստոնէական հաւատքնեն»:

Խաճացի հանդարտեցնել Տօքթօրը եւ բացատրեցի անպատճեութիւնները որ կային այդօրինակ արաքողութեան մէջ, նկատի ունենանալով մանաւանդ ժամանակին փափկութիւնը եւ մէկը ընկերները անհարկի յուղման չի ժամանելու անհամաժշտութիւնը: Համակերպեցաւ չի պնդել իր տեսակէտին վրայ անկայի այդ միջադէպը կարծես կանխաձայնութիւն մը էր մօտալուս սարսափներու:

* * *

Սատ չանցած կացութիւնը ստացաւ ամենասուր չանդամանք: Փողոցի թուրք տղաքը լաւագոյն ջերմացին էին Հայահալած մոլեզնութեան: Լուստանքի սովորական տեղասարափը հիմա կը փոխուէր րիբութարկուման: Կոտորածի նախապատրաստութեան զրոյցներ կ'սկսէին աւելի ազատորէն շրջիլ: Գիշեր մը ինքնապատալանութեան միջոցներու մասին խորհրդացնեցնելու վրայ էի Պ. Տիրան Քէլէկեանի հնտ երբ Տօքթ. Զիլին կիրական անակնկալ այցելութիւնը մը տալով յայտնեց թէ եկած էր ծանրակշիռ: յայտնութիւնները ընելու: Փոքրիկ կանթեղին աղօտ լոյսը իր տժդունած դէմքին աւելի ամպու մէկ կիսասմուները կը շրջադէէր պատին վրայ: Պահմը լուռութիւն տիրեց սենեակին մէջ: Իրարու նայեցանք հոգեկան խոր ներքնաթափախանցումներով: Վէրջապէս լոեցինք դաւադրութեան մը դարձուրելի նկարագրութիւնը: Տօքթօրին յուղեալ չեշուը դեռ կը հնչէ ականչիս փոթձեցուցիչ Հակաղողէցութեամբ:

Զանկըրը մէջ կոտապան մը կար որ ծանօթ էր իր հեղինակ սանձարձակ արարժեներու: Իր բիեատական ոճաբարար խմբակը յանձին իրեն դուած էր հլու գործիք մը զոր կը շոյէր ու կը շփացնէր մեծ հեռատեսութեամբ: Կառապան Խմբայիի մէկ աղջիկը վիրաբուժական յալող գործողութեան մը ենթարկուած էր Տօքթ. Բարսեղ Տիրանհանի մեռքով ու վերընին Պոլիս դառնալին ետք հիւանդը փոխանորդաբարը կը դարմանուէր Տօքթ. Զիլին կիրեանի կողմէ: Արդ, ըստ վերընին պատմութեան, նոյն օրը, երբ դացած էր հիւանդին այցելու, կառապանը յանդղնիր էր բանտարկել դինք տան խաւարամած գւտնայարկը պահանջնելով որ իսկոյն իսլամանայ: «Ճնծի նայէց պոտացիք էր հիւազը Տօքթօրին երեսն ի վեր, ճեղ ամէնքդ թիւնէյի մէջ պէտի սպաննենք: Քեզ սրբնուու համար կ'ուղեմմ կետնքու փրկիլ: Հազզ Տիրը ընդունէ: Հակառակ՝ պարագային աղէկ դիտացիք որ կտոր կտոր պիտի ըլլաւ:

Տօքթօրը հաւատարմ իր առջի օրուան ուստիին՝ արիաբար դիմադրես էր տրամարանութեան ուժով: Կառապանին յամառ պնդումը իր առաջարկին անմիջական գործադրութեամբ: Օձիկը աղատելու այս հարքը յաջուղութեամբ պահապաւած՝ ահա՛ հիւր էր ամենոււ ճակատագրին հետ սերտօրէն կապակցեալ նոր կացութեան վրայ խորհրդակցելու: Ո՞վ կրնար այլեւս անդիտանալ

վայրին վճռականութիւնը: Կ'զգայինք թէ դոյլութեան նժարը դէպի պէրեղման կը հակէր աւելի քան երբէց: Զիրար սրտապնդող մէկ քանի բաւերէ ետք Պ. Քէլէկեան յիշնցուց թէ յաջորդ օրը Բամազանի Պայրամ ըլլալով պատաճ էր շնորհաւորական այցելութիւն տայ զննուորական հրամանատարին, եւ թելադրեց որ Տօքթօրն ալ ընկերանակ որպէս դի կառապան Բամազանի գէթ պատրանքը ունենայ իր բաղձանքին իրագործման: Անդրագարձանք նաևն Զանկըրյէ փախուատ տալու կարելութեանց բայց չի յաջողեցանք եղակացւթեան մը յանդիլ կար կէտ մը սակային որու շուրջ կատարեալ համաձայնութիւն կը տիրէր եւ այդ ալ վէր բռնէլ էր ամէն գնով դրօշը Քրիստոնէական հաւատքին: Քէլէկեան խաչակինց երկիրզածութեամբ իսկ Սեւակ իր բըռունցը ցցեց այն միմարէին ուղղութեամբ որու պատշգամէն խորուած մայն մը կը բարձրանար նոյն պահուն դէպի Ալլահն իսլամութեան:

* * *

Յաջորդ կիրակի առաւտուուն Զանկըրյի Հայոց փոքրիկ Մատութիւն Ընադարեան կոչնակը աղօթքի իր հրաւէրով մէկտեղ կարծես ահազանդը կը հնչնցնէր մահուան անխուսափելիութեան: Տեղական փոքրաթիւ Հայութիւնը որ ականատես էր եղած Պոլսէն խլուած աքսորական խումբին որէ օր կոտորակուելուն՝ կը շարունակէր շերմեռանդօրէն աղօթքի մնացեալներուած փրկութեանը համար: Քաղաքին օճապտոյտ ու նեղ փողոցներէն լուր եւ անշուռէ քալուած գով նոյնպէս դէպի Մատուու կուղղուէինք բաղդակից երեսուն եւ հինգ ընկերներ — վերընն ներկայացուցեցներս Այս ու Զանկըրը քշուած երկու հարիւր իննուունի մօտ մտաւրական ու եռանդուն Հայութեան: Արհամիրքը կրօնական եռանդ էր արծարծած ամէն սըտի մէջ: Աւելի հիմնական պատճառը սակայն հրահրուող արթնութեան՝ աղջային բոլոր ինաւեցու եւ հոսանքներու մէջ տիրող ճշմարիտ եղբայրակցութիւնն էր: Հասարակաց թշնամիին գտոխային դաւերը Ծնջած էին ներքին ամէն խորականութիւն: Միասիրտ ու միակամ ինքնապաշտապութիւն փորձող մէկ խումբը բնական կը զսնէր իր ներշնչումը քաղէլ այն եկեղեցիէն որ խորհրդանշած է մէկտ աղջային միութիւնն ու գաղափարապաշտութիւնը:

Զանկըրյի Զօրանոցին գետնայարկի մէկ սրահը աղօթալայրի վերածուած էր բանտարկութեան շրջանէն: Հոն ամէն իրիկուն Հանգստեան ժամանակ կ'ըկէս ցէշի պաշտաման կարզը կը կատարուէր ու «Ճէր Ռուրմեա՛ կ'երգուէր անօրինակ ջերմեռանդութեամբ: Իսկ աւելի նորը այս կիրակեալ կամացաւած հաւատքին յաջուղուցուցիչ Հայութավալութեամբ սպանդի վրայ անյողողող կանդնող նոյն վտարանդի խումբին:

Վէրոյիշեալ կիրակէն Ս. Պատարագի մատուցումը արցունք կը խէր ամէն աշքէրէ: Մթնոլորտը ելեփորականցած էր դէպի սպանդանոց առաջնորդուած մէր պատճական ընկերներուն սուլովքը: Կարծես Քրիստոնէական հալածանքի առաջին գարերուն մէջ կ'ապրէինք: Մատուու իր ցած մեղունով ու խորհրդաւու լուսաւորումն գետնապաւանի հաւատքին յաւագելու կը թողուր իսկապէս: Մատուուն յառաջակող

ՄՏԱԾՄԱՆ ԺԱՄԵՐ

ՆՈՐ ՏԱՐԻԻ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

մը՝ դասին առջեւ ասպետական դիրքով կանգնած էր նոյն ինքն Տօքթ. Զիլինիբեան: Կ'զգայի թէ ինք այդ վայրկեանին կը մարմացնէր մեր ցեղին հաւատքի դիւցաղնութիւնը: Երկիւլի նշոյլը անդամ չկար իր առնական դէմքին արտայայտութեանը մէջ: Երբ խորանին վարդոյը երկրորդ անդամ բացուցաւ ու սարկաւագը «Երկիւղիւ և հաւատովի բառաջ մատիք եւ սրբութեամբ հաղորդեցարութքը եղանակեց, Սեւակ առաջինը եղաւ: Հաղորդութիւնը ճաշակող:

Զեմ կրնարք սրբակ մը իսկ մտքէաճեղացնել իր այդ օրուան գրաւիչ վեհութիւնը: Կրնանէր ինք այն յաղթական կաղնիին որու բռնը տապալմէ կը պատրաստուէին փայտահատներ՝ բայց ինք անվրդով կը դիտէր դպագան քանզի իր արմատներում խորունկութիւնը դրւալ աղրիւներէ ոռոգուած՝ երաշմիքը կուտար մերստին բողոքան: Այսպէս ալ Սեւակ վախ չունէր իր դահճճներէն: Անոնք կրնային իր մարմինը անշրնչացնի բայց իր հոգին յաւրածեական պատգամներ պիտի ունենար Հայութեան ականջին հնչեցնելիք:

(Մնացեալը յազորդով)

ՅՈՎՀԱՆ Ա. ՎՐԴ. ԿԱՐԱՊԵՏԵԱՆ

ՀԵՌԱՒՈՐ ՍԻՐԱԿԱՆԻՄ

Ս...ին

Զեի խորիեր քէ օր մը. կրկին ձայնու պիտ' լըսիմ, նւ սուսնամ նամակներդ, տարիներով ընդհատուած, Բոլոր բնագրիկ տաղերուդ, կարած փափուկ բու սիրտէն,

Հեղուանիքը լուռ վայենել չէի՝ խորիեր, ի՞մ սիրած...:

Ինը տարի է անցեր, այն օրէն երք հեռացայ, Երկինքներուդ արեւէն, վերջին անգամ չը տեսած. Քու կարողին դէմքդ նուրք, բայց բարի սիրտդ իրը ընծայ,

Անգին իմաստ մը իմշակս խոհերուս մէջը մընաց:

Ո՞վ հեռաւոր Աէր, ինչո՞ւ կը վերյիշես զիս դարձեալ, նւ անցեալի երազին հէֆնաքովը արքեցած... Կ'ուզես հօգւայս ու մտիս երանաւէտ յոյզեր տալ, Կ'ուզես ըլլալ նոր ոգին իմ սկրերուս կորաւած:

Անկէ ի վեր, ի՞նչ հոգմեր, փաքորիկներ են անցեր, Սիրտիս դաշտին վրայէն, ու հոգիս երկինքէն, Փլատակին վրայ ծալիկ եթէ կրնայ բռնի դու, Աէրս լոկ կրնայ քարմանալ բու Արեւիդ համբոյրէն:

Նո՞յն են արդեօֆ ձեռքերդ, շուշանագեղ ու փափուկ, նւ բարութիւնն աշենքուդ օր անձնուէր մօր մը պէս, Լուր կը հոկէր բայլերուս, կ'ըլլար առսպը սիրտիս մուրք,

Նո՞յն են արդեօֆ, եի՞ն աղջիկ՝ շնորհալի՝ ժպտերես...

Ինը տարի է աղուորս այն օրէն երք հեռացայ, Երկինքներուդ կապոյտէն, վերջին անգամ չը տեսած, Քու կարողին դէմքդ նուրք, բայց բարի սիրտդ իրը ընծայ,

Անգին իմաստ մը իմշակս խոհերուս մէջը մընաց: ԼՈՒԹԵՐ ԿՈՐԿՈՏԵԱՆ

Բնութեան մէջ զօրութիւններ կան որ ահեղագոյ և աղմկայոյդ են եւ աւերիչ ու կործանարար, ինչախ երկրաշարժը, հրաբուխը, ջուեղեղը: Զօրութիւններ ալ կան որ կը գործեն լոիկ, մեղմիկ ու հանդարտիկ, եւ կը չինեն, կը կենդանացնեն, կը գեղեցկացնեն, ինչախ արեւին չողերը, առաւտեան ցողերը, եւ օդին հեղիկութիւնը: Լոիկ կը փայլին աստղերը կրկնակամարին վրայ, լոիկ կը թաւալի երկրագումդը անջրպետին, մէջ, լոիկ կուգան ու կ'երթան տարուան չորս, եղանակները, լոիկ կը ծագի ու կը մարի արեւը իր ընձ թաշքին մէջ, լոիկ կը գործեն ձգողութեան քարզողութեան մէծ ոյժերը: Անոնք են սակայն որ կուտան բնութեան կեանք ու դեղեցկութիւն:

Մեր կեանքին վրայ ներգործող ազդեցութիւններն ալ աս երկու տեսակէն են: Զօրեղ, խորտակիչ եւ յանկարծահաս աղղեցութիւններ կան որ մեր հոգինները կը խռովին, եւ կեանքը տակն ու վրայ կը շրջեն, ինչու անակնկալ դժբաղդութիւններ, ցնցող դէպքեր, դառնակսկիծ հիւսնդութիւններ, թշնամիկ թունալից նետեր, սրմակնդիք մահէր եմ: Սակայն ազդեցութիւններ ալ կան՝ լոիկ ու անդիտակ ազդեցութիւններ, որ անդգալի կերպով կը գալչին մեր կեանքին, եւ կը կադդուրեն, կ'աղնուացնեն, կ'ոգեւրեն զայն, եւ մեր մէջ կ'անձնեցնեն, կը մշակեն ճշմարիտ մարդու ընտիր ձիրքերն ու յատկութիւնները: Անուշ նայուածք մը, քաղցը ժմիտ մը, հրճուալի խօսք մը, գեղեցիկ պատկեր մը, խորհրդաւոր գիրք մը, բարեկամի մը ներկայութիւնը, նկարագրի մը գեղեցկութիւններ են որ կը ձգեն մեր կեանքին վրայ, ու անդիտակցաբար, անդգալիօրէն կը շինեն եւ կը կազմաւորեն մեր ներսի մարդը:

Կեանքը կը թութիւն է, եւ կը թուկի՝ իր լայնագոյն առումովը՝ ուրիշ բան ըսել չէ, այլ միայն դուրս բերել ինչ որ մեր մէջը կայ աղնիւ, բարի եւ գեղեցիկ կը թուկի, վարդին պէս ամիլ, բացուիլ, եւ բուրել ըսել չէ: Կեանքի կը թութեան մէջ ամենէն հզօր գերը լոիկ եւ անդիտակ աղղեցութիւններն են որ կը կատարեն: Տանը մէջ հօրը կամ մօրը մէծադոյ յանդիմանութիւնները, երկարապատում յորդորականները, եւ քարոզանը մանաւաները չեն որ կը կը թեն մանուկը բերեն յաւէտ քանդիկ աղղեցութիւններ կը գործեն: Այլ ծնողաց կեանքին ու նկարագրէն բղիսած լոիկ աղղեցութիւններն են որ անդիտակցօրէն կը շինեն մանուկին կեանքը եւ կը կը թեն, կը կերտեն անոր միտքն ու հոգին: Դպրացի մը ուսուցիչը որքան ալ հանճարամիտ ըլլայ, դասագրքերը որքան ալ խորախորհուրդ ըլլան եւ կարգն ու կանոնը որքան ալ խստապահանջ, ասոնք չեն որ կը գատարակէն ուսանողը, այլ ուսուցիչին անձին, դպրացի մը թնողրտին լոիկ ու անգամի աղղեցութիւններն են որ կը գալչին ուսանողին կեանքին եւ դուրս կը բերեն անոր մէջ ծածկուած խորհուրդի եւ նկարագրի գեղեցիկ ծաղկները: Նոյնակէս ալ սկեղեցիին մէջ քարողիչի մը պիերը, ճուխ խորհուրդները եւ աղմկայոյդ գործունէութիւնները բան մը չեն արժեն, ժողովուրդին կեանքին չեն դպչիր անոնք, թէ որ ատոնց բոլորին ետեւը չենանար բաքուր նկարագրի մը,

ՀՀովութեան ու շաբանակար պիտի ամրանայ ազգերու և ցեղերու փոխաղաքի վստահութիւնը, աստիճանաւոր պիտի ամին միջազգային բարեկամութիւնն ու անդժութիւնը, և վերջապէս պիտի դայ համաշխարհային խաղաղութեան և եղբայրութեան երազուած դայ բայց լանգ:

Ամփոփեց ԱՇԻՄ

(ԱԵՐՁ)

ԱՂՕԹՔ


Աշերուս մէջ, Տէ՛ր, ցաւը կը մրրկի, Այդ ցաւէն զայցէ տիեզերք փլչի: Բոլորին ցաւով դեռ վա՞ղ տրւայտեր, Բոլորին ցաւը լացեր անընկեր:

Աշերուս խերքը կարմիր ալիքներ. Անզուսայ կոնհակներ զամկս են չարշարեր, Տէ՛ր, վերջին հեւեր ուր մարդ կը հատմի, Բոլոր շրբներէն կորգեր եմ զայտնի:

Գուրս անօգօր էր եւ գուրես կարեվէր Ամրակ մըն եմ ուր սիրս կը հեւայ իր հոգնվարքին, մահնան համար դեռ:

Բայց սիրտի ուզեմ վերածնիլ, Տէ՛ր, Օ՛հ, վերածնիլ շումչեղ գուր մ'անրիծ, Եւ կամ ցառումէդ կայծակ' մը հորիեր:

ՊէՄԱ



ՍՊԱՍՈՒՄ

Սնէկեակս է լուս, երազներով քարաւուն, Խա՞ր գիշերաւան լուրեւան վրայ ծփալով, Ճո՞վ մը օտար, հեռումներէն կը փարի, Գուրանեներով կարօս, իմ մաւք հոգիին:

Մարաւ տե՛նչ մը կը բարձրանայ խսր սըրտէս. Ու կը դիսեմ սպասումիս մէջ ի զուր... Ասողերն յստակ կը կարկըրեն մնամօրէն, Խաղաղութիւն մ'երազատենչ աշխերուս:

Գիշերն ի՞նչ փոյք. դեռ կըսպասեմ անձկազին. Մինչ նուազներ հոգիիս մէջ կերկարին. Ու լուսինն ալ յա՞մր յա՞մր բայլերավ, Մուրին մէջէն մահաւան կ'երբայ տրտմագին:

Թախիծիս հետ, դեռ կըսպասեմ յոյսերուս. Ո՛չ մէկ նշոյլ... Ասողերը լոկ կը նային... Ու կը ստմին զիս պատրանեով մ'հեշտազին Դեպի ափումբն անդարձ փտխող երազիս:

ՍԱՐԾ

Բարիկ



ԷՋ ՄԲ ԱՔՍՈՐԱԿԱՆ ՑԻՇԱՏԱԿԻՆԵՐԻՄ

(Նարումակներին եւ վերջ)

Նոյն դիշիր Պ. Տիրան Քէլէկեան ծալալատիկ նըստած էր այն սենեակը ուր վեց ամիս միասին ապրեցանք սիրտիր մտերմութեամբ: Առջի շարթուն յաջողեր էի դաղտնարար լուր դրկել Պոլիս որ եթէ մինչն տասը օր կարելի ըլլար. Զանկը մասցողներու կեանք փրկել, մանը անխուսափելի պիտի ըլլար: Մերունազարդ հայր Ռիկիս իսրայէլի վրային շորի առջ նամակէն՝ անչուշտ նորանուցողիմումներ էր կատարած դեպալանաւտանց մօտ: Խնէ արդիւնք ձեռք բերուած էր արդիօք: Այս էր նիւթը որու մասին կը խօսակցէինք:

Քէլէկեան չէր ծածկէր իր յունուսութիւնը: Դևո թարմ էր իր մուքին մէջ այն զայտնի տևակցութիւնը զոր մէկ քանի օր առաջ ունեցեր էր Դասթէմունիի նահանդին սրաչունանկ կուսակալ Ռէշիտ փաշայի հետ որ իր Աղատ Որմնադրական ընկեր անվերապահօքն յայտնին էր Երիտասարդ թուրքիրու Հայ Ազգի բնաւծրնման ծրագրին մանրամասնութիւնները: Պարզ էր այլուս թէ իւրաքանչիւր քաղաքէ ստացին անվամ աքսորուած աչքառու դէմքէրը մահուան դատապարտեալ էին մասնաւոր տումարվ: Այսոնք էին բնաւծրն կուտայ կառականի խիստ հակակչոյի տակ իսկ մնացիալ խումբները դէտի մահ առաջնորդուելու էին ընդհանուր ուրուակներով: Եթէ մըր խումբն մէկ քանիներ սկիզբը էր վերադառներ էին Պոլիս՝ այդ շնորհը արդիւնք էր Մայրաքաղաքի օտար ըրանակներէ ի գործ դրաւած բացառիկ ճնշումներու եւ կարդ մը անձնական կապակցութեանց: Թէ ի՞նչ փրկութիւն կրնար տակասին յուսացնուիլ մեղ համար Հայաշնն քաղաքականութիւնն այնքան յառաջացած ու բորբոքեալ այդ վայրկեանին՝ զժուար էր գուշակէլ:

Կէս գիշերուան մօտ փողոցի դրան մելցօքն բաղխութը լսեցինք: Տան մուտքը հաստ դերանով մը ամրացուցած էինք իրը կանխաղղութութիւն: Կը խորհէինք թէ կոտորածի պարագային երր յարձակում զործուէր՝ կրնայինք մինչեւ դրան բռնարարութիւն մէկ երկու վայրկանան շահնի տանը ևտևի կողմէն փախչելու համար: Ոնձայն քայլերով ի՞նանք վար ու հարցուափորձէ ևտք նիրս ընդունեցինք տեղական Հայերէն պատուական բարեկամ մը: «Ո՞վո՞յն, խէ՛ր ըլլայ» բառերով դիմաւորեցի զինք: «Աստուած օգնական» պատասխաննեց: «Ակատուած պահապան» յարեցի: Եկեղեցականի ու աշխատնականի միջեւ բարեւելու հնագարեան այդ ոճը ևրբէք այնքան նշանակալից չէր թուած ինձ որքան արհաւերքի այդ երեկոն: Սովորական ժամանակ կուսակրօն և կեղծականին ուղղուած «Աստուած օգնական» պատասխաննեց իմաստը ունի զօրութիւն հայցելու որպէս զի կարելի ըլլայ ստահնենուած լուծը համբերութեամբ տարուիլ: Այդ իրիկուան նոյն մաղթանքը կը թուէր մէկ կողմէ կոչը ըլլալ գերբնական միջամտութեան և միւս կողմէ ծաղրը կարծես անել մեր դրութեան:

Բարեկամմին և կած էր իմացնելու թէ քաղած ստոյդ աեղեկութեան համաձայն քաղաքին ոստիկանապետը ծած կադիր և ուսադիր մը ստացեր էր Պոլտէն՝ աքտորականներու վերաբերմամբ: Այդ տեսակ հեռագիրներ շատ էին հասած անցեալին մէջ կորդէլու համար մեր խումբէն ընտրելազոյն տարրեր եւ առաջնորդելու զա-

նոնք դէպի սպանուանոց : Խնչ անակնկալ կ'սպասէր մեղ արդեօք առաւօսուն : Անկարի էր չի վրդովուիլ : Անքուն գիշերներու ջարգին վրայ հստ մըն ալ կուդար աւ ևնալ : Յուզումը լուսիթեան կը դատասալարտէր դմեղ : Խոհմութիւն կը սևոէինք ձբաղն ալ մարիլ : Մութին մէջ կը նստէինք անշարժ ու տեսակ մը վիշտիքական անէացումով ազատադոյն թոփէ կը պարդեւուի մեր հոդեկան վերացումներուն հոլորովին քառւած չինք ըշ . Դար սակայն ինքվինքիս — մահաւանդ երբ կարեկցաւթեամբ թրուռն մէ ի ճանի աստղն իրենց չաղը կը կաթեցնէին մեր պատուանէն երս :

* * *

Երկուշարթի առաւօս սոտիկաններ չրջանը կ'ընէին աքսորականներէս րնակուած տուններուն՝ իւրաքանչիւրը կառավարչատուն հրաւիրելու համար : Պոլսէն յատկապէս որկուած ճիւտղինիր էին ասոնք Զանկըրըի մթնոլորտը թունաւորոդ : Հայոց դէմ կը հայկոյէին շարումակ որպէս դաւաճաններու և պաւաճառ կը դառնային տնովութիւնը : Այդ օրը սակայն երեսնին ժայռուած էր մեր աքսորի իւրաքանդումէն : Ռուտիկաններու զուարթութիւնը չէր կրնար անշուշտ ատիկէ զատմանառուած էր մեր աքսորի իւրաքանդումէն : Ռուտիկաններու զուարթութիւնը չէր կրնար անշուշտ ատիկէ զատմանառուած : Ծլլալ : Խնչ նոր դաւաճառութիւնն թաքնուած էր արդեօք իրենց գոհումակութեան նուեւ : Վերջապէս ուղղուեցանք դէպի կառավարչատուն ուր սոտիկաննապէտը Պոլսէն հուաղրուած անուանացանի մը կարդալէ ևտք հանդիսաւորապէս ծանոյց թէ բարեխընտեսմ (") կառավարութիւնը ներում չնորհած է այդ անձերուն արտօննելով որ Պոլսէն դատ թուրքիոյ ուղած քաղաքնին երթան ու բնակին : Աւանդական ևԱլլահ էօմիւլէր վերսինը սախորուած էինք արտասանել՝ մը տովի զայն վերածելով անշուշտ ևԱլլահ էօլիմլէր վերսին :

Կարդացուած անունները՝ հս գտնուողներուս համեմատ՝ երեսուն եւ հինգ էին թուրվ բայց հինգ անունի սխալով մը կը լիշտակուէին նախապէս Պոլիս վերադարձուած ընկերներ՝ մինչ մեր մէջէն բացը կը մային Դանիիլ Վարուժան, Տօքթ. Ռուրէն Զիլինկիրեան, Վահան Քէհնեանեան, Օննիկ Մաղաղաճեան եւ Ցարութիւն անուն հացագործ մը : Խակոյն խնդրեցինք սոտիկանապետէն որպէս զի բարեհամճի թիւրիմացութիւնը հարթել հղածը Պոլիս տեղէկազորւլով : Վատահ էինք թէ վերոյիշեալ հինգն ալ պիտի կարենային աղատիլ մեղի հետ : Բայց չարասիրու պաշտօննեան որ լաւ զիտէր չնորհուած ներումին (") իսկական իմաստը ըստիպուած կ'զգար տարբեր ընթացքի հետեւիլ :

Հոռ միջնակնեալ ըլլալով պէտք է յիշել թէ հօրս դիմումներուն վրայ գնսալան Մօրկընթաւ փութացեր էր թուլէադի մաս եւ պնդելով թէ Զանկըրը անմեղ Հայեր կան գիշութեան արժանի՝ պահանջներ էր սպաւարձանք : Զարդարար դադանը մերէն էր Պոլիս վերադարձնել մէն խումբը բայց խարեսպատիր զիջուութիւնն էր ըրեր արտօննելու՝ թուրքիոյ մէջ մեր բնակավայրը ըլլալով այլածը Պոլիս գոլացնող այս թոյլլուսութիւնը դիւային միջոց մըն էր մէր բնաշնչումը փութացնելու : Հրոսակներ որատրասա էին ամէն մամբու վրայ : Ո՞ր Հայը կը բնար ունէ միջոց կտրել այդ օրենքու առանց դէպի մահ խորախուելու :

Արդ , Զանկըրըի սոտիկանապետը ստոյդ կը նկատէր նէքըան արժանացողներու մահացումը : Կը խորհնէր ինչ մինք տեղույն մնշիչ մթնոլորտէն դղուած պիտի անապարէինք հնուանալ դէպի երկաթուղուոյ դիծը կամ ծովեղիրք : Իր արբանեակներէն չատեր կը մօտէնային մեղի ու կը թէլաղրէին որ մեկնինք : Պալով այն հինդին որ-ստիպուած կ'ըլլային Զանկըրը մնալ ու այդպէտով թիրեւս գրկուիէլ , հարկ էր դանոնք ալ տեղափոխելու մարը գանելը : Ոնտիկահատիւթեալ իր գառաջար լաւ Սեւակի և ընկերներուն իրը բանտարկեալ Սյաշ փորսալդումը հը բամայոդ : Նոյն օրը ևս ալ խիտու նշանակալից նստմակ մը ստացայ հօրմէս որ ըստ ժամանակի պահանջին թուրքիրէն դրսած էր ու հակառակ դրագննուած ըլլալուն Զինուորական հյանութեան կողմէ՝ կը պարունակէր հնտեւեալ պարբերութիւնը — «Զմիւռնիա երթալու մտան համբան Ապահովեան կփենտիի հետ տեսակցիլդ կը յանձնարարեմ . Եթէ յիշեալ պարոնը պատշաճ նկատէ կը կրնաս մէկնիլ : Այս հազորգագրութիւնը կը փորմէր վնասակէս հասկցնել կեղծ ներումէն չօգտուելու անհրաժեշտութիւնը : Երեսուն ընկերներ կրնայինք թերեւս հիւանդութիւնն պատճառարաննելով ատեն մըն ալ հոն մնալ կամ նոյն խել Զանկըրըն բնակավայր ընտրել չնորհուած արտօնութենէն օգտուելով :

Բայց Սեւակի, Վարուժանի եւ միւս երեքին պարագան հիմա կը տարբերէր : Մեկնումը ստիպողական էր հչչակուած : Դժուարաւ յախողեցանք մէջ ու կէս օրուան յետամդում ձեռք բերել : Քաղաքային կառավարչի Տեղապահնը բրդինուուրական պատիւին վրայ կ'երդնուր ճամբաններու ապահովութիւնը : Կը պատահէր որ այս հաւասարումէն միամտարար քաջալէրուէին ութր պատ ընկերներ եւ իրենք ալ վարձէին երկու կառք ընկերանարու համար մինչև Գաղատիա Սեւակի խումբին . Մեկնումի սրարամատութիւնները մինչ կը տեսնուէին : Սեւակի կուպար խնդրին ինձմէ որ Աստուածայունը Մասն մը հայթայթեմ իրեն համար : Անմահութեան ծառաւի իր հաղին կը փափաքէր աստուածային ճշման տութեանց լոյսին մէջ թեւածէլ : Միակ նմույր որ քունէի յանձնեցի իրեն : Յայտնեց թէ ծայրէ ծայր պիտի կարդար զայն :

* * *

1915. Օդոսոսոս 13. որ Հինդարթիի կը դուզադիրէ չարաբատիկ այլ չարաբատիկ կարդներու գարաբատիկ աստիւտ համար մատութեան գոլացնող այս թոյլլուսութիւնը դիւային միջոց մըն էր մէր բնաշնչումը փութացնելու : Հրոսակներ որատրասա էին ամէն մամբու վրայ : Ո՞ր Հայը կը բնար ունէ միջոց կտրել այդ օրենքու առանց դէպի մահ խորախուելու :

Մութեալուսում արդէն հաւասուած էինք Զանկի, բըլի կամմաւրին գլուխը ողջունը մաղթելու համար մատարացդ ընկերներուն : Կառավարութիւնը երկու կառք պատրաստած էր Սեւակի խումբին համար ու մէկ ալ պահական նշանակած : Միւս ութը ընկերները յուսաբանուած էին իրեն իրացնական համար բողոք ընդի էմ թուրք բարձրարուսութեան :

նալովը ու վերջին պահուն ստիպուեցան ճամբորդութիւններինին յետածեկը: Դէքնապը կ'ըլլար սակային Այս չ մեկ նող հինգ ընկերներէն բաժնուիլ: Աղջազուրուեցանք կրկնակի համբոյըներով: Անտիկանները վերջապէս հըրաբայիցին մէկդի քաշուիլ: Կառքերը անցան ճակատաբային համուրաքէն ուղարկուելու համար դէպէի թիւնէյ: Մահուան արշաւածքնէ քը այս:

Օրինարաբամած էք պատրիէն ու բուեր կ'ուշէին երդիներուն վրայ թափքը մէրթ մթնոլորտը վրդովին յաներապ չետքրով երկու ծանօթ կառքեր մուտքու: Կը գործէին Զանկըրը չ չական... իննոց առաւտունն ճամբորդիներէն պարզուած: Այսայ երեք ծորուանն ճամբարանին ինչպէս եօթը ժոմաւան էր վերածուած: Ո՞ւր էին Հայ Հանձարի, ազգասիրութեան եւ հաւատքի մարմնացունեցը որոնց ճակատին մէր դրումած ըլլալու չին իրենց ջրմուքիւնը: Սարսուը որ կ'անցնէր իրաքանչիւրիս մարմինէն շաւական էր կաթուածաւար ընկոււ ամէնք:

Կառավաններէն մէկը կը յանդգնէր ահաւոր դադունիներէ նկարագրելով թէ ի՞նչպէս թիւնէյ հաստատէն ու անգույն պահականոցը ճաշէի:

Լուց կը ին ճամբար եւած: Հինգ վայրկեան եւոք թէք: Պուրունի բարձուացին վրայ դիմաւորուած էին դաշտիններու միամին զինքնած տասը Հողինոց Հրոսակախութեք: Կառավաննեցը մէկը ըստրակէր ու սպանացու մուսնէկ ապատի: Էին փորձէն յանդգնութեան ամէն յուսու: Տարադրուած մերժներու մազանովութեան պատանիութեամբ կեցուցեր էր կառքերուն: Մինչ վայրկեան միամին պահակը ուղարկելու մէկ ի՞նչպէս անգույն ու անզույն պահականոցը ճաշէի:

էր թիւնէյի պահականոցը: Ասկէ զատ ապացոյցը կար թէ չորս կառքերու թիւնէյէ անցնելիքը տէղեկացուած էր հրոսակներուն քանուի առաջին Երկութիւն Հայքը մաք ընէն եւոք սպասեր էին ուրիշ երկու կառքի եւս որոնք նոյն օրը ճամբորդէլ մտադրող բայց գրեթէ հրացան մի գալուց հրոսակները սխամբամբ յարձակերէին նոյն ճամբէն անցնող երկու բոլորունին ուրիշ կառքերու մորայ: ուր վեց Յոյն եւ երկու Հայ նորագիր դիմունունը կային: եւ խողիսողեր դանունք:

Սարսակիք զոր ապրեցանք չարաչար հրածէց մէր մարմինը: Խնչպէս կարելի էր մարսնէ վարուժանի և Սեւակի պէտ տաղանդներու այնքան անարժան եւ սոոր թուրքիրու կողմէ: վատարար ժնախնչուելուն գաղավարը: Բուրգ նահատակուուղները տիպարներ էին Հոյ արտակիցի: Սուլլը կ'ընկճէր մէզ ծայրը աստիճանն եւ արդար ընդվզումը վրէժ էր գոուար մէր ներսիզին: Մինչեւ Ե՞րբ քաղաքակերթ (¹) աշխարհը սիտի հանգուրծէր Թուրք բարբարոսութեան անդուսպ սլութկումին: Գործուած նախճինները բաւական էին քարերն իսկ ցըցելու:

Ոճիրին գիշերը երկրաշարժի ցնցում մը դդացուեցաւ եւ յաջորդ օրը զբոյցը լեցինք թէ «լոյ» Եր ի՞ներ նահատակուուղներու վրայ: Ասուածային ցասումի եւ օրհութեան այս կրիստի Շնանձնները պահ մը խուճապի մատնեցին Զանկըրը մալուանդ նախանները: Արդիւնքը այն եղաւ որ խատութիւնները քիչ մը մեղմացուին: Բայց շատ չանցած Պաղատիոյ Հայակեր կուսակալի փոխանորդ Աթքիք Դասթէմունի կը մոխատրուէր պաշտօնի բարձրացուով ի՞ր լիազօր կուսակալ: Քէլէկեան կը քուէր դէպէի Սեւաստիա: Կ'սկսէինք երկու սուրի մէշտեղ տուայտիլ: Տամբորդէլը վատանգաւոր, ևոն մանլը աղջտալի:

Վարուժանի եւ Սեւակի նահատակութենէն Երկուք ու կէս ամիս ետք ստիպուեցայ ճամբորդէլ դէպէի Դաղատիա: Անցայ թիւնէյէն ու թէքէ Պուրնույէն: Բջայ ձորակը որու մէկ կողմը սէկդիք կ'ամէին եւ միւս կողմը փոքրիկ աւաղան մըն էր գոյացած: Տեսայ քիչ անդին կիսաթաղ ոսկէրները մէր հերոսներուն: Դիմաբաց կանգնեցայ անոնց առջեւ եւ արտասանեցի Հողական աննկարաղէլի կոկիծի: Թիւնէյի պահականոցը նոյն միջոցին ինք պատասխան կ'ամէկ ուղարկել միջոցաւ էր այս պահական անունը: Բայց պատասխան կ'ամէկ ուղարկել միջոցաւ էր այս պահական անունը: Բայց պատասխանը անունն էր կ'ամէկ ուղարկել միջոցաւ էր այս պահական անունը: Կ'ամէկ ուղարկել միջոցաւ էր այս պահական անունը: Բայց պատասխանը անունն էր կ'ամէկ ուղարկել միջոցաւ էր այս պահական անունը: Կ'ամէկ ուղարկել միջոցաւ էր այս պահական անունը:

Ե՞րբ արդեօք կարելի սիտի ըլլայ այդ նահատակներուն նուկրական նշանքները փոխադրել Հայաստան ու անոնց վրայ կանգնել ահանգ մը ուրիշ մշտատեւորէն ճառագալայթն այն լուսաւոր սկզբունքները որոնց համար իրենք զուռեցան:

TEMOIGNAGE DE SURVIVANT DE CANKIRI DU 24 AVRIL 1915

MIKAEL CHAMDANDJIAN

Միքայել Շամանածեան

ՅՈՒԺԱՐՁՄԱՆ

ԱՊՐԻԼ ՏՈՄԵՍՄԵԿԻ

18 MAI 1915



ՊԱՏՐԱՍՏՈՒՄ

«ԱՊՐԻԼ ՏՈՄԵՍՄԵԿԻ ՊԳՀ ՀԱՅՈՒԹՅՈՒՆ ՎԱՀԵՆԱԽՈՒԹՅՈՒՆ» ԿՈՂՄԵ

ՀՈՒՋԱՑ ԱՎԱԾԱԿԱՐԱ
ՀԱՅՈՒԹՅՈՒՆ - ՀԱՅԱ



ԿՐՈՆԻԿ

ԶԱՐԴԱՐԱԿԱՆ Օ. ԱՐՁՈՒՄԱՆ

1919

ԶԱՆԴՐԸՆ ՎԵՐՑԻՇՈՒՄՆԵՐ

ԱՅԱՅՈՐ, երբ հրաւէրը կ'ըլլայ ինծի, որ պատկերը տամ Զանդրընի իմ ընկերներուս կեանքին; անոնց նահատակութեան անթաղ Պանթէոնն է որ աչքիս առզեւ կուգայ, եւ դառնօրէն կը զգամ, թէ մոր հողիներուն շիրմացումին. կը սպասէ ան՝ իր վերեւ, վաղուան իփառքի ճամբուն մէջ: Հաւաքական իփառքին տանող ամէն ճամբայ, իշ նահատակները ունեցած է, եւ այսօր ամէնքս ալ կ'ընդունինք թէ զոհուածներուն հոգիները, մեզ վիրկութեան ճամբուն վրայ տանող կամուրջը եղան պորիփիւրէ:

Սիրելի բացականերու վրայ խօսիլը, դարսաս մըն. է անոնց յիշատակին: Իսկ ինծի ճամբար, Զանդրընի վրայ խօսիլը, որ ամէ յաւկատինական բացական է, ապրիլ է այն սարսափիլը որ ամէնունս եղաւ, անոնք՝ սարսափին յետոյ, գաշին-կորունտի ճամբան, ու ինծի, թերեւս նախասահմանութեամբ մը, տրուեցաւ վերապրիլ, եւ խղճմտանքիս մէջ սգալ անոնց կորուստը:

Հիմա, բովանդակ աղէտէն՝ յետոյ, ամէն անգամ որ մտքի եւ սրոի կորուստներուս հաշուեկշիռը կ'ուզեմ հանել, մեծ նաւաբեկութենէն սակաւաթիւս ազատուածներէն մէկուն հողերանութեամբ կը խորհիմ թէ վերապրիլը միշտ երջանկութիւն մը չէ ենթակային ճամբար, քանի որ կը կարծուի թէ կորսուողը կրնար, տարբեր կարգադրութեամբ մը կամ գարծուածքով մը, ազատինմիրահաս վտանգէն: Մարդս, թերեւս նախասահմանուածին որսը, շատ անգամ կ'ուզէ անգիտանալ այդ քանը եւ ատկից էր որ յառաջ կուգայ հակամարտութիւնը իր ջանքերուն՝ եւ բեղի ունեցող գէպքերուն միջեւ:

Խղճմտանքիս վրայ, մտածումներու այսօրինակ բեռով մըն է որ հիմա միտքս կը բերեմ Զանդրընի մեր կիանքը:

Շատերով գացինք այստեղ, ճամբան՝ Այաշին մեր ծանրածանր հարկը տալէ յետոյ: Բախտին հաւասար զաւակներն էինք դարձած ամէնքս ալ, թէեւ ամէն ոք, իր օրինաւոր քանքերով կ'ուզէր առանձին շնորհներու ընկերանալ բախտէն: Մէկէ աւելի անգամներով, մեր ընկերներէն երեսունի չափ, (մեր ընդհանուր: Թիւը հարկուր յիսունի մօտ եղած էր Զանդրընի մէջ) արտօնուեցան Պոլիս վերադառնալ:

Ասոնցմէ յետոյ, Հայկական ևնդքի ընդհանուր կացութիւնը այնքան վատթարացած էր արդէն, որ մեր չնուցած վախսերէն զերծ մնալիս լիապէս բաւական կը համարէինք, ինքինքնիս բախտէն նպաստաւորուած նկատելու համար, եւ որքան ալ յանդուզն բացատրութիւն մը պիտի ըլլար ըսերը աչինք յուսար», բայց ես մեր հոգեբանութիւնը ներկայացուցած պիտի ըլլամ երբ յայտնեմ թէ ատեն մը եկաւ ուր ալ չէինք յուսար Պոլիս վերադառնալ:

Ուրեմն ի՞նչ եղան մօտ այն հարիւր քան հոգիները, որոնք մեր խումբէն Պոլիս լիերադարձան: Ասոնցմէ հազիւ տասն եւ հինգ հոգիի շահ վերապրած են այսօր: Ուրեմն բախտը ուզեց որ մնացած շուրջ հարիւրը ծղեռնին յանձնուին:

Թախտը քմահան նկատուած է ընդհանը պապէս: Մարդիկ այնպէս կարծած են թէ ան իրենց նկատմամբ միշտ դիմագծութիւն կը փոխէ: Ես մօտէն լիերահասու եղայ անոր հաստատակամութեան, անոր հնտեւողականութեան:

Մենէ, երկու անգամով; երկու կարաւաններ՝ բաժնեցին: առաջ շինը լիսուն երկու հոգի եւ երկրորդը քսանեւորս: Երկու կարաւանը ներն ալ Տէր-Զօրի համար նամբայ հանրւեցան: Այն ատեն, դուք լին տանի լէինք այս անտւնին: Առաջին կարաւաննէն, եղած դիմումներու հետեւանքով վար դրուելով, բողոքական զրածակս Պարոնեան միայն Պոլիս վերադարձած է: Միւս բոլոր ընկերները, մէջն ըլլալով նաեւ լսուտմալից, համակրելին Արմէն Տորեան, գացած են Ալմիստանի ճամբաններուն դժիսեմ զոհերը ըլլալ: Երկրորդ կարաւաննէն վերանդրած է միայն Արամ Անստոնեան, որուն Զանդրընէն էնկիրի գացած պահունակ արկածով ոտքը կոտրելով, վերջին քաղաքին մէջ հիւանդանոց մը նետուած է, որովհետեւ անկարելի էր զինքը քալեցնել, եւ միւս ընկերները հետիւտն տարած են քաղաքին երեք ժամ հեռու, էլմա Տաղի ստորոտը, եւ առանց բացառութեան ամէնքն ալ խոյլսողած, եւ:

Ամէն անգամ, երբ կը խորհիմ թէ ի՞նչպէս կազմուած են այս երշ կու կարաւաններու ցանկերը, բնազդական մղումով՝ մը բախտին կը վերագրնմ այդ բանը:

Առաջին կարաւանին մաս կազմողները գլխաւորաբար, մեր մկանաւոր բախտակիցներն էին, բայց ասոնցմէ զատ, իրենց հետ առնուեցան նաեւ ուրիշներ: Կեդրոննէն՝ շատ քիչերու մասին ցուցմունքներէ զատ, մնացեալներուն ցանկը Զանդրընի մէջ կը պատրաստուէր: Յանցալարտութեան կամ անմեղութեան մասին ամենքս ալ իրարու հաւասար էինք: Ուրեմն ի՞նչ բան կար որ կ'առաջնորդէր Զանդրընի վատշուէրները, իրենց ցանկերը սպատրաստելու ատեննին: Արմէն Տորեան մաս կազմեց առաջին կարաւանին, որովհետեւ, իրը ֆրանսական զուարթախոնութիւնը իւրացուցած մէկը, շէնշող էր եւ երգի մը մուլտուքին թրթուումները միշտ զրթունքին վրայ ։ Ես հրաւիրուեցայ մաս կազմել նոյն այս առաջին կարաւանին, որովհետեւ մեր մկանաւոր ընկերներէն մէկուն հետո առաջանի անուան նոյնութիւն

մը ունէի : Այսօր, այդ կարաւանէն ետ ննալս, բախողով միայն կրնամք բացատրել :

Երկրորդ կարաւանը կազմուեցաւ անոնցմէ որոնք, կամ որ եւ է պարկեշտ աշխատանք կը կանարէին քաղաքին մէջ, իրնոց կեանքը շահելու համար, եւ կամ թէ, զփիտցուիր ի՞նչպէս, ուշաղրութիւնը զրաւած էին ցանկը պատրաստովներուն։ Այս կարաւաններու կաղմութեան զլսաւոր շարժիլ ոյժը եղած է նոյն տեղի Իթթիհատի պատասխանառու քարտուղարը Օղուզ, որուն վրայ կը ժանրանայ զլսաւորաքար, մեր հարիւրէ աւելի կորսուած ընկերներուն արեան պարտքը :

Այն երեք զոհերը, որոնց հետ անձնական շատ մը յիշատակներով կապուած եմ, եւ որոնց հիգրական վախճանը միշտ պատիս մէջ կ'արիւնի, եղած են Դանիէլ Ալարուժան, Տիրան Բէլէկեան եւ Ռ. Սեւակ :

1915ի Յունիսի վերջերը, առաջին կարաւանին մեկնելէն եւ տասն եւինը հոգիներու ալ Պոհիս վերադարձը արտօնուելէ յետոյ, մէկուկէա ամիսի չափ, միասին ասլլեցայ Մեւակին հետ : Ես ուրիշ վեց հոգիներու հետ միասին կ'ապրէի : Խոլոր ընկերներս ալ, առանց բացառութեան, սաս կը կազմէին Պոլիս վերադառնալու արտօնուածներուն, Մեւակ ալ, այդ օրերուն նոր հասած էր Զանդրը, ուրեմն անմիջապէս որոշեցինք մեր կենակցութիւնը :

Պոլսէն ծանօթ էր ինձի իր դիւրահաղորդ եւ զուարթ հոգին : Տօնական զուարթախորթեամբը լեցուած էր տուներնիս : Այդ ատեններուն, (յուլիսի սկիզբները) տակաւին չէնքն զիտեր առաջին կարաւանին վիճակուած բախտը, եւ անտեղեակ էինք տակաւին թուրքին եկեռնի կամքին :

Խոլամին ծոմապահութիւնը սկսած էր արդէն, եւ ծայր տուած եւ լեռնի ապերասանութիւնը : Զարդերու չարաշուր զրոյցներ սկսած էին մեր ականջը համնիլ : Այդ միջոցներուն էր, օր մը մեծ իրարանցումի մէջ տեսայ զինքը : Այն տեսակ խօսք մը տարածուած էր աքսորականներում մէջ, թէ մահմետականութիւն ընդունողը ազատ պիտի արծակուէր : Այդ ատենները, առաջին կարաւանը մեկնած էր արդէն եւ եօթանասուն հոգիի չափ մնացած էինք : Ամրոցը երկու օր, խեղճը աշխատեցաւ, համոզելու համար տկար հոգիները, որ մահը մահմետականացումէն աւելի աղէկ է, եւ զատ զատ երդում բնել տուաւ ամէն անոնց, որոնց հոգիի ուժին վրայ կամկած ունէր, թէ հաւատարիս պիտի մնան իրենց լոյս-հաւատորին :

Երբ մեր կարաւանը Զանդրը հասաւ, մեր մէջը ութը քժիշկներ կային, իսկ Զանդրը մէջ քժիշկ չկար բնաւ : Մեր քժիշկ ընկերները իրենց արուեստը, տեղւոյն բնակիչներուն բարւոյն ի գործ զրին : Պոլիս մեկնումներէ յետոյ, երեք քժիշկներ մնացած էին : Այդ երեքէն ամէնէն աւելի վիտուուածն էր Սեւակ : Քաղաքին մէջ կանոնաւորապէս բժըշկութեամբ կը զբաղէր : Տօքթ. Տինանեան, Պոլիս վերադառնալուն ա-

ռիթով, Սեւակին յանձնած էր վիրագարմանութիւնը (pansement) թուրք աղջկան մը, որուն վրայ ինքը վիրաբուժական գործողութիւն մը կատարած էր: Այդ աղջկան հայրն էր Զէթէնի Արապաճը Խսմայիլ-այս մարդը ակուայ ունէր Տօքթ: Տինանեանին, որուն չը կրցած իր ուզած զինալիք կատարել տալ վիրաբուժական գործողութիւնը: Եւ Տօքթ: Տինանեան, Պոլիս վերադարձի արտօնութիւնը գալուն, ամէն նախազգուշաթիւն ի գործ դրած էր, վերոյիշեալին իր մեկնումի օրն ու ժամը չգիտցնելու համար:

Տօքթ: Տինանեանի մեկնումէն յետոյ, Սեւակ կանոնաւոր կերպով կը շարունակէր իր բժշկական այցելութիւնները այդ աղջկան:

Օր մը, կէս օրէն բաւական վերջը, տակաւին ճաշի չէր եկած: Ճիշտ կէս օրին ճաշի համար տունը կը գտնուէինք իրարու յսպասելու համար: Տրուած ըլլալով իր ճշգապահութիւնը, արտօասովոր բան մին էր եղածը: Ես, գրեթէ մտահոգ իրեն կը սպասէի, ճաշասեղանին գլուխը: Աերցապէս եկաւ: բոլորովին անսույոր կերպով իրեն համար, անխօս էր: տքնութենէ դեռ նոր դուրս եկողի մը յոգնածութիւնը ունէր դէմքն-արտայայտութիւնը: Յայտնապէս չարչարուած էր: Սեղանի վրայ բան մը յիսոսեցաւ, երրորդ մը կար մեզի սեղանակից: Երրորդին մեկնելէն յետոյ, երբ առանձին մնացինք, խոսովանիցու պէտքէն ճիշտուած մէկու մը երկուտութեամբ սկսաւ պատմել ինձի թէ ինչպէս դարմանուող թուրք աղջկան հօրը կողմէ տուն կանուելով երկու ժամ վար դրուած էր: Ապիրատը նկարազրած էր թէ ինչպէս հայկական ջարդերը մարտքով մը կատարուելու վրայ էին, թէ ամէն օր նմանօրինակ հրամաններու կը սպասուէր Զանդըրը Հայերուն համար, հետեւաբար իր խանդաղատանքի զդացումները պարզելով Տօքթէօրին, կը համոզէր զինքը ընդունիլ մահմետականութիւնը, քանի ուշ չէր: Պտտցուցած էր զինքը իր տանը բոլոր մութ անկիւնները եւ խորհրդաւոր նկուղները, զամուկ մօրը՝ Տօքթէօրին ճակատը: համբուրել տուած էր, եւ յեռոյ գրեթէ արտօնած զինքը որ մնինք, հրաւիրելով որ մինչեւ 24 ժամ զինուրագրութեան ճիւղի նախազահին դիմէ, իր կրօնակուս եղած ըլլալը յայտնելու համար: Հետեւեալ օրը Պայրամ էր: Սեւակ, ճակտի պարկնշտ քրտինքով մը պատմեց ինձի թէ ինչպէս ողորած էր, համոզելու համար այդ անողոքը թէ այդպիսի պահանջում մը չներկայացուի իւրեն, թէ ինքը ո՞քքան կը սիրէր կեանքը՝ իր զաւակներուն համար, ուստի չէր ուզեր մեռնիլ: Մեկնած ատենը, հեթանոսը նորէն շնչտած էր թէ սպասուած հրամանը կրնար նոյն խել քսանելորս ժամէն առաջ համնիլ, հետեւաբար պէտք էր աճանկարել, ալաշտօնական դիմումը ընելու համար զինուրագրութեան ճիւղի պետին: Սպառնալիքին դէմկարելի յէր անտարբեր մնալ, որովհետեւ տեղեակ էինք եղեւնին համատարած թաւալումին, որուն երեք չորս օր առաջ, կնկիւրի իր երկու հազարէ աւելի լաւագոյն այրերը զոհ տուած էր: Մենք որոշումը տալու համար լմտածեզինք խել, որովհետեւ մէկ հատիկ էր ան: Սեւակ, երբեք իրմէ սպասուած դիմումը յըրաւ զինուրագրութեան ճիւղի

պետին։ Մեր ընկերները խուճապի՝ յմատնելու համար, գաղտնի պահեցին միջադէպը, մեզի գաղտնակից առնելով միայն Տիրան Քէլէկեանը։ Բայց մեր հոգիները, սկսած էին արդէն, տաժանութեան մթնոլորտին մէջ թեւածող մահուան սարսափը ծծել։ Մեր տունը քաղաքին եղին էր, գրեթէ դուրսը։ Որոշնցինք քաղաքին մէջ փոխադրուիլ, եւ գացինք տեղաւորուիլ, մեր գժրախտ մեկնող ընկերներէն թափուր մնացած տուն մը։

Այս վերջիններէն մէկուն ժառանգը մնացած էր Սեւակին՝ տեսակ մը տարաշխարհիկ թուչուն, որուն տեսքը չարագուշակ կը թուէր ինձի։ Երբեք լիմ տեսած թուչուն մը, որ այնքան եղերականութիւն արտաշնչէ իր փետուրներէն, որքան այդ անհամեմատօրէն փոքր զիյով թուչունը։ Մահաւանդ, զգացած էինք արդէն իր առաջին տիրոջ՝ եղեռնին նշտակ րիսպը։ ան առաջին կարաւանին հետ մեկնած էր։

Զանովըրը Խթթիհատի պատաժանատու քարտուղարին զանքերով, տեղույն միթէսարրիցը Ասամի պէյ, (Տէօթ-Եօլի Ասամից, որ Աստանայի ջարդէն յետոյ իբր նոխազ քաւութեան հինգ տարի անպաշտոն մնացած էր, եւ անկից յետոյ իր առաջին պաշտօնն էր Զանովըրի միթէսարըմութիւնը) ուրիշ տեղ փոխադրուեցաւ, որովհետեւ յայտնապէս Հայերու հանդէպ քարեացակամ վարմունք մը ցոյց կուտար։ Ասամիէն վերջ, փոխանորդաբար Զանովըրի միթէսարըմութեան պաշտօնը կը վարէր, Բասթէմունիի վիլայէթին ոստիկան զինւորներուն ընդհանուր հրամանատարը։ Քէշիտ Բաշա կուսակալութենէ տակաւին չէր հնուացուած։

Սեւակ, միւթէսարըմի փոխանորդին հետ շատ մտերիմ յարաբերութեան մէջ էր։ Շատ անդամ, իրիկունները, կառավարչատան մէջ անոր մասնաւոր սենեակը կ'երթար օղի խմելու համար։ Չարագուշակ թուչունին նկատմամբ իմ թելադրութիւններուս վրայ, իրիկուն մը զըլխատեց զայն, իր անձին չարաբախտութիւնը զիխատելու գոհունակութեամբ, եւ խորունլ պալով միամին տարաւ, եւ կառավարի փոխանորդին հետ իրենց օղիին աղանդեր ըրին զայն։ ԱՌքան խղճակի են մարդուս՝ իր չարաբախտութեան դէմ մաքառելու միջոցները։ Արդէն հո՛տ է բուն անօգնականութիւնը մարդուն։

Երկրորդ կարաւանն ալ տուինք մենէ, անօրէնութեան համբաներուն, եւ անոր յուղարկ երթալէ մեր վերադարձին, կսուափարչատուն հրաւիրուեցանք զեկոյցի մը տեղեկանոցու համար։ Երեսուն եւ եօթը հողի մնացած էինք, մեր մէջ հաշուելով Սեւակը։ Հարուժանի ու Քէլէկեանը։ Երեսուն եւ եօթը հոգիներու ցանկ մը եկած էր։ Սսոնք ազատ պիտի ծգուէին եւ Պոլսէ զատ ուղած տեղերնին երթ պիու ազատ պիտի ըլլային։ Այդ ցանկին անուններէն հինգին տէքերը կամ Պոլս վերադարձած էին, կամ թէ մենէ մեկնող կարաւաններէն մէկին կամ միւսին մաս կազմած։ Ասոր փոխարէն, մեր ընկերներէն հինգին անունները կը պակսէին ցանկին մէջ։ Այդ հինգ մեր սիրելիներուն մէջ էին նաեւ մեր սիրելագոյն կարուժանն ու Սեւակը։ Ասոնք՝ Պոլս,

թէ իրենց ընտանիքներուն եւ թէ Ներքին Գործոց նախարարութեան դիմում ըրբն հեռազրով, որպէս զի իրենք ալ մեղի պէս նկատուին, առանց յարաբախութեան կամքին, արդէն ուրիշ պատճառ մը չկար, որ ամոնք տարբեր նկատուեին:

Մինչ այն, իթթիհատի պատասխանատու քարտուղարին ջանքերով, որոշուեցաւ որ այդ հիմունք մեր Այաշի ընկերներուն քով փոխադրուին: Որոշում կայացած էր, Զանգըրը մէջ հայ աքսորական լթուղութ: Քաղաքային եւ զինուորական զերքներ սկսած էին հասնիլ քաղաք: Շատ նշանակալից պարագայ մըն է վերջին տեղեկացածս թէ, մեր հինգ ընկերները Այաշ փոխազրելու որոշումը տրուած թուականին Այաշի մեր ընկերները պէտք չկային յաւիտենապէս:

Սեւակ օգտուելով կառավարչի փոխանորդին հետ ունիցած իր մտերմական յարաբերութիւններէն, իրենց մեկնումի օրը, երկու-երեք, անգամ յետաձգել տուաւ, եղած դիմումներու վրայ Պոլսէն գալիք պատասխանի մը սպասելով: Ո՞չ մէկ պատասխան:

Վերջապէս Օգոստոս 13/26 1915, հինգշաբթի առաւօտ մը, նախորդ գիշերը Սեւակ հրաժեշտ առած էր կառավարչի փոխանորդէն, հինգ հոգին երկու կառքով ճամբայ ելաւ, մէկ հեծեալ ոստիկան-գինուորով և մէկ ոստիկանով: Մի թէսարը վի փոխանորդը ամէն բարեւացակամ կարգադրութիւն ըրած էր, Սեւակը եւ իր ընկերները ողջամբ Այաշ հասցնելու համար: Սեւակի կառավալն ալ, կառավարչի փոխանորդին հասնելէ մունիքի ամենօրենայ կառավալն էր, որ դիպուածով Զանգըրը եկած էր, եւ որուն՝ իր տիրոջը կոկմէ յանձնուեցաւ Սեւակ, անոր ապահովութեանը մասին ամենախիստ հրամանները:

Մեկնումի գիշերը, մեր տանը մէջ, բաղդատարար ոչ-մռայլ անցաւ: Երկուք ալ այն իրիկունը, օգտուելով մեր խոհարարուեին կարողութիւններէն, Այաշի մեր ընկերներդն համար քաղցրակենիք պատրաստելու զբաղեցանք: Մասնաւորաբար Սիամանթօ բարեկամիս պատույ կտորներ սահմաննեցի, շատ մօտէն ծանօթ ըլլալով: ինծի, ամենազդի քաղցրութիւններու համար իր հոգիին անպատճեմ տկարութիւնը: Շատ ուշ պառկեցանք զիշերը եւ շատ քիչ քնացանք: Օրուան լոյսը տակաւին հեռու, էր մինչ, երբ մենք արդէն ուորի վրայ էինք: Զարաբախութեան ցուցմունքն էր որ նորէն վրդոված էր մեզ: Երազին մէջ Սեւակ տեսած էր կինը բոլորվիմն նիհարցած ու տգեղցած, իսկ անդրանիկ մանչ զաւակը անօրինակ կնրալով մեծցած ու գեղեցկացած: Երազի հաւատացողներ, միսյն մէկ տեսակ մեկնութիւն կու տան այն երազին, այսինքն, ննթակային համար մեծ յարաբախսութիւն մը կը սպասէ:

Կառավանը եկած էր արդէն, շատ ժամանակ չունէինք խորհելու, եւ ճամբայ ելանք, մեկնողներու ժամադրավայրը, քաղաքին կամուրջը փութալու: Անլուսին, օգոստոսին պայծառ երկնիքի մը տակ, դեռ լնեղբուած մութին յանձնեցինք մեր ընկերները:

Նոյն իրիկունը, ժամը 12.ին, անոնց սպանման լուը, Թիւնէլէն

հեռածայնով եկեր էր Զանողը : Տեղւոյն ոստիկան զինուորներու հրամանատար Նուրէտտին եւ Իթթիհատի պատասխանատու-քարտուղարը Գղուգ, հեռածայնի տեղը գտնուելով քրքիջով ընդուներ էին զոյժը : Թիշերը՝ կառավարի փոխանորդը, եղեմնէն կատղած, մանաւանդ իր սիրական բարեկամին սպանութենէն այլայած, ներկայութեամսը կը կանչէ, Նուրէտտինը եւ իր ծանր կամկածները կը յայտնէ : Այդ միջոցին Մէշիտ Բաշա տակաւին կը շարունակէր կուսակալ մնալ վիլայէթին, եւ ծեւական հետապնդումներ կատարուելով, իբր սպանիլ, տասնեւմէկի խեղճուկ զիւղացիներ բերուեցան Զանողը բանտը : Հետեւեալ օրը, ուրբաթ, կառավարի փոխանորդին մօտ մեր զիմումին, տեղեկացանք այս մանրամասնութիւններուն, ու տեղեկացանք նաեւ, յմահէն գառնազոյն իրողութեան, այն թէ այդ աւտուն իսկ, հինգ գոհերուն մեկնելին 24 ժամ, վերջ, Պուտէն հեռագիր մը եկած էր, արտօնույթ որ այդ հինգն ալ միւս Ծշին պէս նկատուին : Տրուած է երբեք մարդուն, չարաբախտութեան անուղղ անիւը կասեցնել : Յետու ստուգապէս տեղեկացայ, որ չէթէ Արտպանի Խմայիլ, մեր հինգ լինկերներուն ժամանելին երկու ժամ առաջ, երեւցած է Թիւնէյ, դիւղացիները զլուխը հաւաքած, բանի մը համոզիլու աշխատելով, ու շնորհ իր ճամբան շարունակած է դէպի ի էնկիւրի :

Վարուժան Զանողը. մեր ընկերներուն ամէնէն լուակեացներէն ու քաշուածներէն եղաւ : Ինքը գլխաւորաբար զբաղած էր մշակական բանաստեղծութիւններ գրելով : Անդամ մը, մեր ամէնէն աւելի խոր վայոյզ օրերուն, նոր զրած մշակական մէկ քանի հնչեակները ինծի կնրդալէ վերջ, մլրցայ զարմացումք ու հիացումն միանգամայն յայտնելու իրն, որ այդքան արհաւերքներու մէջ կրցած էր ա'նքան զինու սպիրան անապակամ պահելի իր հողին եւ ծնունդ տալ, ա'յնքան խորունկ հանդարձութեամբ ընդութենապաշտ բանաստեղծութիւններու : Ան պատասխաննեց թէ իր, այդ հանդարտամտութիւնը կը քաղէ այն հաւատքէն զոր ունի Հայուն անպատճին վրայ : Խնդրէ լորուեցաւ իրեն ապրիլ իր հաւատքին պսակումը :

Այս հինգ գոհերուն նախնիքէն յետոյ, անշուշտ մենէ ո՛չ մէկը ու զեց օգտուիլ իրեն տրուած ազատութենէն, ուրիշ տեղ մը ճամբոր գրելու համար : Երեսուններկու հողի մնացած էինք : Մեր մէջ ունինք տակաւին Ֆիրան թէլէկեանը : Արտասահմանէն վերագարծէն ի վիր, Պուտոյ մէջ լաւ բարեկամներ էինք իրարու : Մեր ծանօթութեան ուսանեենօթը տարիներու ընթացքին, թէեւ այլապէս նայ զրականութեան համար տող, մը չէ բերած, բայց իմ զրական բոլոր ծեռւնարկներում և մկանուով կիսամսեալ պմախսէն, լայնօրէն աշխատակցած է, նայ զրականութեան լաւագոյն էջեր արտադրելով :

Տիրան Քէլէկեան շատ նկուն միտքով պատեհապաշտ մը եղած է: Ռանցած եմ զինքը կորուի եւ ծեռներէց: Բան մը միայն զինքը վախցուցած է, կեանքի նիւթական գժուարութիւնները եղած են ատոնք,

Եւ իր տկարացումներն ալ առոնց հանդէպ է միայն որ երեւան եկած են: Մեր՝ Զանդըրը համնելէն երկու շաբաթ վերջ, առաջին Պոլիս վերադարձողներուն առիթով թէեւ հաղորդուեցաւ իրեն թէ Պոլսէն զատ, ազատ է ուզած տեղը երթալ, բայց Քէլէկեան նախընտրեց մեզի հետ մնալ: Թէեւ իր սեւեռեալ մտածումն էր, ծովեզերեայ տեղ մը երթարով իր փախուստը հնարաւորել, բայց մտածումը երբեք գործի չլուսուեցաւ:

Զանդըրը մէջ, մէկ բանի վրայ տարակարծիր էի իրեն հետ: Քէլէկեան, իրը ամէնէն աւելի թափանցողը իթթիհատական մտայնութեան եւ քաղաքականութեան, շատ ճիշդ կերպով կը բնորոշէր երբ կ'ըսէր թէ Իթթիհատականները գիտական ճշգրտութեամբ մը վարելու վրայ էին հայկական հալած անկները: Եւ յետոյ կ'ընդունէր թէ իրենց երկրին ամէն մէկ թիզը թշնամիին պիտի յանձնէին, բուռն ոգորումներէ յետոյ: Այս վերջին կէտին մէջ տարակարծիր էի իրեն: Քէլէկեան մեծ պատիւ մը կ'ընէր իթթիհատական բախտահինդիրներուն: Իրենց երկրը թիզ առ թիզ թշնամիին յառաջխաղացու թեան, առ զեւ պաշտպանելու համար պհագին զոհողութիւններ հարկ էր ընկ: Անոնք, ո՛ր պիտակին տակ ալ որ ըլլան, անկարող են այդ բանին: Իսկ հայկական հալածանքը անշուշտ մինչեւ վերջը պիտի տարուէր, որովհետեւ իրենց ամէն քաղաքական բաժանումներու մտայնութիւնը այդ է, քրիստոնեաններու դէմ ընդհանրապէս, եւ վերջին կէս դարուն՝ Հայերուն դէմ մասնաւորաբար, երբ ինքինքնին անպատասխանատու շրջանի մը մէջ կը զգան, ազատ անպարէզ տալու համար, իրենց նախամարդկային առհաւական բնագդներու շղթայազերծումին:

Քէլէկեան Պոլսէն, ծեռքի տակէ; կնոզմէն յուր ունէր թէ գերման դեսպան Վանկէնհայմ թուրք, կառավարութենէն երաշխաւորութիւն արած էր իր կեանքի մասին: Ուրեմն, մեր շուրջը եւ հեռուն, հակառակ տեղի ունեցող անկուր նախնիրներուն, Քէլէկեան լաւատեսէր իր կեանքին համար: Մեծ հաւատք ունէր Վանկէնհայմի վրայ, եւ գիտէր թէ ան կարող է յարգել տալ, իրեն եղած խոստումը:

Հոկտեմբերի աշնանային առաւօտ մը, հեռագրական գործակալութիւնը կը հաղորդէր, պնդերակութեան հետեւանքով, գերման դեսպան Վանկէնհայմի մահը: Ժամանակ լէինք ունեցած տակաւին լափելու այդ լուրին քաղաքական կարեւորութիւնը, կամ մեզի համար ունենալիք հետեւանքները: Ցաջորդ առտուն Քէլէկեան ծերբակալուեցաւ արդէն, եւ Չորումի պատերազմական ատեանը զրկուելու պատրուակին տակ ճամբայ հանուեցաւ: Ընկնուած էր ինքը, վախճանը նախատեսած, եւ աքսորակից եկեղեցականի մը յանձնարած որ կիրակի օրը իր հոգւոյն պատարագ ընէ: Կարծեմ չորեքշաբթի օր մը մեկնեցաւ:

Իսկ ես, երբ այսօր, իր յիշատակին այս տողերը կ'արծանագրեմ, միտքս կ'իյնայ իր մէկ խոստովանութիւնը բախտի գոյութեանը մասին իր հաւատքին:

Կրկուելէն մէկ ամիսի լափ առաջ էր, զրկած էինք արդէն Վա-

րուժանն ու Մեւակը : Բարտիներու ծառուղիի մը վրայ կը պտտէինք
միասին : Մեր խօսակցութեան նիւթն էր բախտը , չար կամ բարի :
Քէլէկեան ըստ :

— Բախտը իմ կեանքս , եօթը տարիներով հանգրուաններու բաժ-
նած , է : Եօթը տարին անդամ մը , կեանքի մեծ ճգնաժամ մը կ'ան-
ցընեմ ես , յետոյ դժուարութիւնները կը յաղթահարուին ի նպաստ
ինծի : Այս անգամ նորէն եօթը տարուան շրջանս լրացած է ...

Մնացածը լըսաւ . թէեւ գիտէի թէ այս անգամ ալ լաւատես էր ,
դժուարութեանց ելքի մասին : Մարդիկ կան , որոնց դէմ չարաբախ-
տութիւնը կը զործէ ճակատ ճակտի , իսկ մարդիկ ալ կան որոնց ետեւէն
կը դաւ անանէ գաղտագողի :

Քէլէկեանի հեռացումէն երեք շաբաթի յափ վերջը , ես մեկնեցայ
Զանդըրըն ուրիշ եօթը ընկերներու հետ : Վերջը մեզի հետեւեցաւ
մէկ հոգի եւս : Իսկ մեր ընկերներէն մնացած քսան հոգիները , Պաս-
թէմունիի Հայութեան տեղահանութեան՝ միասին տարազրուեցան եւ
իրենցմէ երեք հոգի միայն ողզ մնացած է ; տասնեւեօթը հոգին զոհ
երթալով դժուարագոյն պարագաներու եւ սոսկալի համաճարակներու :

ՄԻԳԱՅԻԼ ՇԱՄՏԱՆՃԵՍՆ



TEMOIGNAGE DE SURVIVANT DE CANKIRI DU AVRIL 1915

Dr VAHAN ALTOUNYAN

Հայ Բոլծակ

Մարտ-Ապրիլ 1920

Կ.Պոլիս

ԵՐ ՎԱՀԱՐԻ ԾԱԾԿՅՈՒ

Ճան իշխան, հայոց, հայութեա թէ ազգութէ
կապը լի է Ե. Վ. Գ. - սպառականութեա . և առջ Խ. Դ. - առջեցուն . և առջ Խ. Դ. - առջեցուն (682.0).

ՅԻԹԱՏԱԿՆԵՐ Ռ. ՍԵՒԱԿԻ ՎԵՐՁԻՆ ՕՐԵՐԵՆ

«Փօրքայի օր»- այսպէս սիրութ էինք կուշել շաբթուան այն երկու օրերը, ուր մենք՝ Զանկըը պաքսորականներու, տարրեր որամադրութիւններով արթինցած, արշալոյանին խակ նամակատուն կը վագէինք, Պողին եկուան նամակները վայրկեան մը առաջ լափելու համար կ'արժէր տեսնել այդ վայրկեանը, ամենքն ալ նոյն թղթատորութ երկուող մը, յուստդիրի բառ մը պարունակող գրութիւն մը ունենալ կը յուսայինք, բառեր որոնք կրնային անգութ գրաքննիչին աշքէն վրապատ ըլլալ ի իրաւ մեծ կ'ըլլալ ամեր յուսանուաթիւնը, երբ ցորւիշին ձեռքին մէջ հազիւ ՀԱ նամակ կը տեսնէինք ։ Նումակները ստանալէ վերջ գունդաբունդ կ'երթիյնք Հաճի Պատրային գետեղկերեաց և նամախիտ սրճարունը աքսորեալիներու փառի որուան մեծ սամադրավայրը, եկան նամակներու գերլուծուններէն յուսադրուելու համար ։

Փօրքայի օր մըն էր ։ Սառ պատրութեան գետեղը հաւաքուած էինք ։ Ումանք թերթ կը կարդային, ուրիշներ նարտով գրազած էին, իսկ մենք Վարուժանին չուրջը հաւաքուած թարք բանասադծութեան մասին իր քննադատութիւններունկաւնինդրէինք ։ յանկարծ աքսորականներու մէջ ուրախութիւնն աից մը փրթառ ռԱՄեակը, Սեւակը կը պառին ։ Ենդ առաջ վաղեցինք, գեճքերը կը ճառագայթ էին, ինքն ալ շատ զռւարի էր ։ Եսու տարորինակ բան էր մեր ուրախութիւնը, որովհետեւ լուրջ պատճառ մը չունենք հրամակութ, Բայց ներքին ընաղդ մը մեր զռւարի ըլլալու կը մղէր, իներեւու Սեւակին բարի լուրեր առնելու մեծ յոյն էր իրավէս արք պատճառը ։

Հարցուններու տեղատարափի տառ ապացոյցն էր ։ Ա. Սեւակ կրսկիւմանուածքն պատճել իր ձերքակալմանն ու չանուածն պատճառը, մատնութեամբ միայն ձեռք ու զույգութիր, Միւափրիյէմի մէջ բաշտանները, գիճաւորակն հագուաններուն բազմաւելու պարագան և այլն ։ Ամենին ափսէր տիւներուն խակ առջան կը քամանք ի այս մասին մը չէր, մետքեալներու սկզբան էինք առողջ մասին, որոնք պարզ ենթագրութիւններ էին, բանի սր հրաման առջաններ և մասմաս Սլլաւ, իր զբարձը հորին մազոնիք մը կորզած էր իր չենչող բանաբանութիւնը մելամալաւորած էր զինքք, գաղտնապահ էր, որպէս չինք կրնար հոգիին թափանցել։

Քանի որ դործին մէջ Պիերմանները կային ։ Ակակի չենչող և ընկերական ազնիւրանութիւնը պատճառ եղած էր, որ մենք ալ չորսրուայթուելինք, որով իր խակ թելագրութեամբ գետերուկերեայ պարտէջներու մէջ փոքր պայուններ կը կազմակերպէինք հոն հեցեամիններու մրցումը կը մակա նարար, առաջնութ թիւնը իը խէր միջնութ պիտի այս միջնութիւնը առողջ քամական առաջնութիւնը առ արար գաղափար կականաւիր, գրամը կարմարութիւն չուներ, գոհութ է այս մարդիքը երախտապարտ մողանքը, որսկազի չկարենան մեզի չարիր հացանելք կը մինչը ։ իրաւունք ուներ, ։

Պողին վերասկարածններու կծիկը քակուիլ միած էր, և ատիկա՞ բարերար նշան մըն էր թէ մեր կեանքերուն պիտի խնայուէին, առաջնութիւնն խումբին բաւանաւումը մեր յոյսերը ցընդեցուածէ էր, որք բամանումը ամենէն յուզիչը և յուսանատեցու յիշը եղաւ, յիսուն երկու մնկերները գեափի Ֆիարակէքթիր և Տէր Զօր զրկէւելու համար մեզմէ կը բամնէին և այս ինականարար յօս ։ նշան մը չէր, մետքեալներու սկզբան էինք առողջ մասին ։ Առողջ պարզ ենթագրութիւններ էին, բանի սր հրամանը ուղղակի կիդրոնէն կրսկար ։ Այդ ոյնպահներուն Սեւակ միսած էր տիւռը և մասմաս Սլլաւ, իր զբարձը հորին մազոնիք մը կորզած էր իր չենչող բանաբանութիւնը մելամալաւորած էր զինքք, գաղտնապահ էր, որպէս չինք կրնար հոգիին թափանցել։

1015 Օկտոստափի կիսուն էր, ։ Ն հոդինոց ցանկ մը եկած էր, չօրուերնիւ Պոյխո պիտի վերաց առնելայինք, իսկ մնացեալները Ֆիարակէքթիրի պիտի երթային ։ Յաջորդ առաջա խորովին սկզբանի սպիտուած էինք, ուստի սկզբանը պատճառաւուիլ ։ Նոյն զիշերը կիսուն պիտի անական էր, ուստի սպառակալաւուած էր ։ Նոյն զիշերը Զիլին կիրեան զիս անական էր, եկած էր, կ'ու զէր զաղընի անսակալութիւնը մը ունենալ ։ Նեստորութիւնը կիսուն պատճառաւուած էր, ուստի ու զուրած կ'եղինքնը բացութեալ մեզ մը երկարակը համար ։ Եաւար ։ Եաւար ։ Յայիկ բրէ վաղուն կը մակա կը ընձ թիւթիւնուն ձախուն մը, և անձուան գտապարտուած էր, ուսով հանցերը,

կեանըս քու ձարալիկութենէդ կախում ունի , աշխատէ որսէ սզի ժամ առաջ աղասութիւն . . . » կը սարուամ , և կահագելով , հաղիւ ռունէ կը կըսն , Տօդիս բայս կըսնում բանի : Եկա կը չարտուակէ Անտակ , կու ու պէտք է որ գրական անուանս պէս հազիս ալ ուղղնեա և կամ մեռնիս Ռեփաւած եմ , կը կրկնէ , մոռնիլ , բայց երբէք հոգիս չնեցնել : Բան մը չեմ հասկնար , կը մրմինեմ ապշահար և Շեյք , Վահանս , կը չարտուակէ նա , բառ առ բառ միաբէ պահէ որսէսպի յաւ համկրցնես . ոչու Իթթիհաւական Սիրէ , Ռեփափ Արապածը Պաշը ըստւած արարածին աղջիկը անյոյս վիճակի մէջ հիւանդ էր , ինամելու համար վիս կանչեցին , յաւ առիթի մըն էր . այդ կարգի գաղան մը ձեռք ձգելու , ուսափ ամէն ձիու և ջանք ի գործ գրի աղջիկը ստոյգ մահացնէ մը փրկելու . . . յաջողութիւնու կատարեալ եղու . աղջիկը բուժուած էր ։ Մամանտէ մը վիրջ այդ մարդակիերպ անուսունը վիս առւն հրամիրեց , սենեակին մէջ առնձին էինք , պատ չնորդակալ ըլլալ , և խօսքը չարտուակելով Աղջկանս կեանքը ինձ չնորդած ըլլալուդ յախետոն երախտապարտ եմ , ուսափէ կը փափոքիս որ , ես ալ փոխարինեմ , առա առիթը Ներկայացած . . . Պոլոյ կեդրոնը մահուած վճիռը արձակած և գործադրութիւնը հոս հրամայուած է : Ենայց դուն անհոգ եղիր , քանի որ դուն աղ ջիկս աղջատեցիր , ես ցեղ պիսի աղատեմ , միախն մէկ սպայմանու , այսոնքն պէտք է անմիջապէս իսլամանու և աղջիկս կիսուի եան առնես : Արդէն մեղք չէ որ քեզի պէս վեզեցի և ֆիտան մէկը Կեմակնիր մնայա : Բայց սէյս յաի , ես արդէն ամսունացած եմ . կիսա գերմանուէի է , Թօն Տէր Կոյց փաշայի թիկնապահներէն գերման սպայի մը քոյրն է , երկու զաւելի ալ հայր եմ , այդ ի՞նչպէս կարեի է : - ի՞ն , լաւ սպատախանից մնայլայլորէն , շատ մեղք պիսի ըլլայ երիտասարդութեանդ , որովհետեւ վոտան եղիր եմէ նոյնիսկ յաջողիս Պոլիս երթալու հրաման առնել , քաղաքէն դուրս ելլելուդ անսպայման պիսի սպանուիս , ուրեմն Ան որ միջոց կուտամ , յաւ խորհեց : Այս պատասխանել անողուաւ էր . ոչատ յաւ յաի ու մելինեցայք : Խորհուրդ առուի որ առմամապէս հաստիրափի . Անւակ ընկճաւած էր , բարկացած և որտնեղած ըլլալը որոյ էր . ինձմէ այդ առեսակ խորհուրդ մը չէր սպասեր : Քանի մը որ առաջ Տիրան Քելէկեանին ալ խորհուրդ հարցացիր էր , ան ալ կեանքը սպատելու

նպատակաւ խոլամանալու միջոցը միայն ցոյց տուած էր : Սակայն ես ըմբռնելով ձախող զերխու ծանրութիւնը՝ «իրաւունք ունիս տոքթորս , ըսի , քու զգացումիդ գործը չէ այդ , փակենք այդ խնդիրը և գանք մեր ընելիքին , ըսէ տեսնեմ , ես բնչէ պիտի կարհամած քելով օգտակար ըլլալը : Սևակ հանգարտած էր : Եջպայտթիւն սէչաք չէ , ըսաւ , Պոլիս երթալուդ առաջին գործդ պիտի ըլլայ : Եւրա ելլեր կամբառու վարդապետը առնելով մեզի երթալ հռն ամիկսնս պատմել ամէն բան , նա դիտէ թէ ուր պիտի դիմէ , ինձի ապահով կերպավ ուրիշ տեղ մը փոխադրելու ձարը գտնելու , հոգ չէ թէ բանապարկուած և չպիմաւուած ըլլամ , բառ է որ սա ճնշիչ մըթնուրախն աղատիմ : Իր խնդիրքը առանց յապաղելու կէտ առ կէտ գործադրելու խոսխումնի կը համբուրուինք և կը բանուինք :

Երկու օրու ան ձամբորգութենէ վերջ կը հանինք ինկիւրիւ , ուր փոխանակ կայարան տռաջնորդուելու , կը բանտարկուինք : Օրեր կանցնին տակաւն ինկիւրիւ ենք . յոոի նախաղգացու մներ զիս կը պաշարեն , Սևակի դէմքը աշքիս տոշեւէն չի հեռանար , կարծես քիսուանինազանց ըսել կ'ուզէ . բանսի կեանքը կը սկսի տակաւ անտանելի դաւնալ ուրագործ բանապարկեաները որսնք թուրքեր են , անսպատկառօթին կըպատմեն : թէ ի՞նչպէս սպաննած են այն հարիւրաւոր Հայերը որսնք այս բանաբայ համբայ հոնուած էին , և կ'առաջարկեին մեր դրամները իրենց տալ , որպէս զի տռանց չորշարելու մէկ հարուածով սպան ննի . . . ։ Վերջապէս Օգոստոս ՅՈՒ այն չարաշուք սրբ սրբ , կէս դիշերին , մեր ձեռքերը կասդ ուած նամբայ հանուեցանք դէպափ անծանոթ ուղղութեամբ . մեզի : կը հնատեւէին ոստիկան զինուորներ և մեր սպաննութեան յատուկ զէնքեր կրող արքան բայից կառքեր , մոտաւորապէս : 18 ժամուան նամուրութենէ մը վերջ հասանք Գարակէտիկ ըսուած գիւղը , ուր Սևակի սպանմոն ախուը գոյգին տեղեկացայ :


Զանկլըրը էն օգոստոս 26ին ինկիւրիւ : մեզ հետ Գարակէտիկ գանուող սափրին էր որ մանրամասն կը սպատմէր Ան ակի , Վարուժանի և իր երեք ընկերներուն սպանման սպարագանները :

Զէթէ Ռէխուն իր երախտագիտութիւնը յարանած էր խոդութին սպաննել աալով Սևակին ու ընկերները :

Անա այսպէս Սևակ զոհուելով , իր ուխոր կը կատարէր չսեւցնելու համար իր հոգին : Յարկունք իր ունրիծ հոգին . . . ։ Յնէ , զուզին Ալթակը Եղանակը

TEMOIGNAGE DE SURVIVANT DE CANKIRI DU 24 AVRIL 1915

ARAM ANDONIAN



կանանչ կուժէն կը մատռուակէ հին ու կարմիր զինին պաղպաջուն,
տոհմիկ սեղանին շուրջը բոլորուածներուն։ Ու Վարուժանին «Գլր-
դանք»ը կը հասնի իր յաղթական լրումին։—

Տնակըս բոյրով լեցուեցաւ,
Զի ծոքքիներ ծոքեցան
Պատմունանին քըզանցքէն,
Զի արեւով օծուած ոսկի մազերէն
Բուրիան մեղքեր ծոքեցան
Եւ բիբերէն՝ մարգրիտներու պէս փաղփաւն՝
Թափքը գիւցան ասուպներ,
Տնակըս լոյսով լեցուեցաւ…

Աւանդութիւնը պարտուած էր եւ աւանդամոլութիւնը զսպուած։
Ժողովուրդը հաշտուեցաւ բանաստեղծին ու անոր անձահական սի-
րոյն հետ, երբ Կանանչ Կիրակիի այդ օրը, եկեղեցական դանդերը,
Վարուժանին ու Արաքսիին սիրոյ յաղթանակը աւետեցին ի լուր
աշխարհի…

Լեհն լևնիս

Դ. ՎԱՐՈՒԺԱՆ ԶԱՆՂԵՐԸ ԱՔՍՈՐԱՎԱՅՐԻՆ ՄԷՋ

Ինչպէս այս էջերուն ոկիզք ըսինք, 1915ի սեւ օրերուն, Արամ Անտանեան,
Զանդըրըի ժամանակաւար աքսորավայրին մէջ միասին եղած էր նահատակ ֆեր-
քողին հետ։ Նուպարեան Մատենադարանի քըքածրաբներուն մէջ ճգած էր յու-
շագրաւթիւնով, Ա. Անտանեան կը նկարագրէ Դ. Վարուժանին անցուցած կեանքը
Զանդըրի մէջ եւ կուտայ կարգ մը այլ ծանօթութիւններ, որոնց բոլորը կը կրա-
տարակենք ստորեւ, նոյնութիւնը։

Վարուժան կը սիրէր աշխատիլ ընկուզենիի մը շուքին մտեր-
մութեան մէջ եւ կը նախրնտրէր միշտ առանձին մնալ այնտեղ։ Իր
ընկերները կը յարգէին այդ բաղձանքը, բացի անշուշտ այն առիթ-
ներէն, որոնց ընթացքին նոր լուր մը կ'առնէինք եւ զայն իրարու կը
հաղորդէինք, ընդհանրապէս առանց մեկնութեան։ Եւ լուրերը առ
հասարակ չար էին։ Անշուշտ շատ սոււր ու չափազանցուած պատ-
մութիւններ ալ, յայտնի չէ թէ ուրկէ բխած, շրջան կ'ընէին տուեն
ատեն։ Ոմանք ամէն բանի կը հաւատային եւ նոյնիսկ կը զայթակ-
դէին, որ ուրիշներ թերահաւատ կը մնան։ Եւ Վարուժան հաւա-
տացողներէն էր։

Սովորաբար, երբ դաւնակցականներու «վիլա»ն կ'երթալի,
ընկուզենիին տակն էր ան, դրեյով դրաղած։ Մեր բանտակիզներէն
ոմանք զգուշացուցին զինքը այլպէս յայտնաբար դրելէ, որովհե-
տեւ փողոցէն անցնող ամէն մարդ, ինչպէս մեր վրայ հսկող ոստի-
կանները, կրնային տեսնել ատիկա եւ հետեւութիւններ հանել,
նոյնիսկ դրաւել դրածը։ Վարուժան ըսաւ անդամ մը, որ անվնաս
բաններ են զրածները եւ եթէ նոյնիսկ դրաւուին ու թարգմանուին
— իր բառերով — «հաւու մը վեզը ոլորելու իսկ պէտք չի ծագիր
ատոր համար»։

Սրբարեւ, իր առաջին տետրակները լեցում էին առաւելապէս հողին փառաբանութեան, անոր բարեբաշխ արգասաւորութեան եւ բնութեան հոյաշին ստեղծումներուն նուիրուած քերթուածներով։ — «Մշակականներ» են, կ'ըսէր, երբ կը հետաքրքրուէինք։ Երբեմն սակայն, աւելի զգուշութիւն կը դնէր. իր աշխատելու եղանակին մէջ, ինչ որ ոմանց խորհիլ տուաւ, թէ կը զրէ նաեւ ուրիշ նիւթերու վրայ։ Բայց ասիկա լոկ ենթադրութիւն մըն էր եւ երբեք առիթ չունեցայ տեսնելու, որ իր գրածներին որեւէ կտոր կարգար։

Օր մը, մինչդեռ ընկուղենիին վրայ շուկուելու վրայ էի, պատահամբ տեսայ իր քով երկաթեայ աթոռի մը վրայ դրած տետրակը, զոյ, կողքին վրայ «Զ» գրով։ Հինգ տետրակ լեցուցեր էր արդէն եւ վեցերորդն էր ձեռքինը։ Աւելի տեղեկութիւն չունեցայ, որովհետեւ յաջորդ օրը մեր խումբը ճամբայ հանեցին դէպի ինկիւրի։ Շաբաթ մը վերջ, ինքն ալ 4 ընկերներով մեզի պիտի հետեւէր։

Ո՞Վ ԿԱԶՄԱԿԵՐՊԵՑ ՍՊԱՆՈՒԹԻՒՆԵՐԸ

Պարագաները այնպէս բերին, որ ամենազարհուրելի պայմաններու մէջ զործուած այս ոճիրը անպատիժ չմնայ։ Թուրք սպայ մը՝ Մէհմէտ Իզզէթ պէյ, զինուրական հրամանատար Զանզըրը, իրեն համար պատուոյ խնդիր մը դարձուց ոչ միայն ոճրագործներուն, այլեւ անոնց ընկերներուն բնաջնջումը եւ այս զործը գլուխ հանեց անողորմաբար, հետապնդելով եւ սպաննելով բոլորն ալ, անոնց պետէն, մինչեւ յետինը մեղսակիցներուն, և ասիկա տաքը տաքին, շատ կարճ ատենուան մը մէջ։

Այս ոճրագործները սակայն պարզ գործիքներ էին։ Բուն յանցաւորն էր Իթթիհատի Զանզըրը պատասխանատու քարտուղար (ֆեաքիպը մէտալ) ձէմալ Ռւզուզ պէյ, որ անձամբ կազմակերպած էր Վարուժանի եւ ընկերներուն սպանութեան գործը եւ որուն ձեռքը, Քիւրտ Ալօ ու իր ընկերները գործակատարի մը դերը միայն ունեցած էին։ Թէիւ, 1918ի զինադադարին ետք ձերբակալուելով Պոլսոյ մէջ, դատուեցաւ պատերազմական ատեանի մը առջեւ, բայց ձեւական պատիժի մը ենթարկուեցաւ եւ գէթ ինծի յայտնի չէ թէ ինչ վախճան ունեցաւ։ Կատարուած դատավարութիւնը պարզ գայթակղութիւն մըն էր ինքնին եւ անոր ամէնէն ընդվզեցուցիչ դրուագներին մէկը եղաւ այն անհաւատալի պարագան, որ մեզի հետ Զանզըրը աքսորուած հայ սեղանաւոր մը, Յովհաննէս Թէրլէմէզեան, դատարանին առջեւ բարի վկայութիւն տուաւ ի նպաստ այդ մեծ ոճրագործին, ինչպէս արդար զգուանքով մը արձանագրեցին Պոլսոյ այդ ատենուան հայերէն թերթերը։

* *

Դանիէլ Վարուժանի եւ իր չորս ընկերներուն սպանութեան պարագաները ամէնէն զարհուրելիներն են, որոնք մխուած են մեր յի-

ՀԱՅ ԿԵԱՆՔԸ ԵՐԵԿ ԵՒ ԱՅՍՈՐ

շողութեան մէջ, այնքան որ ոմանք թերեւս տարուին խորհելու, թէ Ապրիլեան Եղեռնի սկզբնական զոհերուն, այսինքն Պոլսէն և շրջականերէն Այաշ, Չանդըրը եւ Սուլթանիէ աքսորուած մտաւորական-ներուն եւ ընկերային զանազան խաւերու պատկանող անհատներուն ու քիչ ետքը գաւառներու խորը սպաննուած շատ աւելի բազմաթիւ անոնց բախտակիցներուն մէջ ոչ ոք նոյնքան ահաւոր ու խելայեղիչ վախճան մը ունեցաւ:

Այս մտածուածը հիմնովին սխալ է: Այդ բոլոր սպանութիւնները, ամէն տեղ եւ ամէնուն համար, կատարուեցան նոյն խուժդուժ պայտաններու մէջ, բայց մշուշի մէջ մնացին առ հասարակ, բայցի մէկ քանի բացառութիւններէ, ինչպէս օրինակի համար Զօհրապի եւ Վարդղէսի նահատակումը, որուն զահանդական պարագաներուն կարելի եղաւ տեղեկանալ մանրամասնաբար:

* *

Վարուժանի եւ Տոքթ. Ռ. Զիլինկիրեան-Մեւակի խումբը նույնատակուելու համար ճամբայ չհանուած, Մէհմէտ Իզզէթ սլէյ պատույ խօսք տուած էր Տոքթ. Ռ. Զիլինկիրեանին, թէ ողջառողջ պիտի հասնի Պոլիս եւ թէ որեւէ վատանգ չկայ ոչ իրեն եւ ոչ ալ իր ընկերներուն համար: Լսեմ, որ Տոքթ. Ռ. Զիլինկիրեան շատ յարդ կը վայելէր Չանդըրը մէջ: Մեղի հետ գտնուող բժիշկները մեծ մասով գացեր էին: Ինքն ալ չափազանց համակրելի էր եւ ասկէ զատ միւթէսարը Փասաֆ պէյը ազատեց թունաւորուած ատենը, որով ձեռքէ ձեռք կը խէին զինքը:

Եւ սակայն, հակառակ Իզզէթ պէյի խոստումին, սպանութիւնները դործուեցան: Իզզէթ պէյ, այս եղածը լսելուն պէս կատղած է: Յայտնաբար սմբաստանած է տեղույն իթթիհատականները, որոնք իրմէ զէնք ուղեր էին եւ չկրնալով ստանալ, հաւաքեր էին քաղաքի բնակիչներէն: Որովհետեւ, երբ ընդհանուր զինահաւաքութիւն եղաւ, Հայոց զէնքերը վար դրին, նոյնիսկ յետին դաշոյնը, իսկ Թուրքերուն զէնքերը, նոյնիսկ արգիլուածները, վերադարձուցին նոյնութեամբ: Բարկացած՝ Իզզէթ պէյ անմիջապէս հեռադիր մը կը զրկէ Գասթէմունի Ռէշիտ փաշային, բոլոքելով եղածին դէմ եւ աւելցնելով, որ «նամուսը ասէլքիկմի փայմալ էթտիլէր» (զինուորական պատիւս ունակոխեցին): Եթէ այս բոլոքը եղած չըլլար, ապահովաբար պիտի սպաննէին բոլոր միւս մնացածները: Իզզէթ պէյ չբաւականացաւ բողոքի այս հեռադրով, այլ ինք անձամբ զնաց Թիւնէյ, քննութիւն կատարեց եւ Քիւրտ Ալոյէն զատ միւսները, ինչպէս, փոլիս Սիւլէյմանը ձերբակալելով զրկեց ինկիւրի, ուր անոնք ձեւական դատապարտութեան մը միայն ենթակուեցան, այն ալ այն պատճառով, որ Պոլսոյ դերմանական դեսպանատունը պահանջած էր սպանիչներուն պատժուիլը:

Վարուժանին եւ Ռ. Միւակէն զատ, միւսնոյն խումբին միւս

«ԱՄԵՆՈՒՆ ՏԱՐԵԳԻՐՔԸ»

երեք նահատակները եղան Օննիկ Մաղաղաճեան, երկաթաղործ վահան Քէհեայեան եւ Պոլսոյ Օրթագիւղէն հացադործ Արթին աղա :

Նոյն օրը, ոճրակործներու նոյն խումբին կողմէ, Թիւնէյի մէջ սպաննուած էին նաեւ մէկ Հայ եւ մէկ Յոյն ինչպուցիներ, որոնք էնկիւրի կ'երթային իրենց զինուորական ծառայութիւնը կատարելու համար : Հայերը երկու հոգի էին, բայց մէկը յաջողեր էր փախչիւ եւ Զանդրը հասնելով լուրը տարած էր : Իզզէթ պէյն էր գարձեալ, որ այս անզամ, իբրեւ «ախզը ասմէք շիւպէսի բէյխսի» (զինուորագրութեան զրասենեակի սլետ), քննութիւն բացած էր նաեւ այս մականութեանց մասին :

* *

1919 Դեկտեմբերին, իթթիհատի Զանդրը պատասխանառու քարտուղար Ճէմալ Ռուզուղ պէյ, որ վարուժանի եւ ընկերներուն սպանութեան դործը կաղմակերպած էր, եւ ասոր զործակիցը՝ Զանդրը ոստիկան-զինուորներու հրամանատար համբաւաւոր քէմիք քըրան (ոսկոր կոտրող) Նուրէտտին պէյը հրամարակով դատաստանի ենթարկուեցան իսատ փաշայի նախագահութեամբ դումարուած պատերազմական ատեանի մը առջեւ, Պոլսոյ մէջ :

Ճէմալ Ռուզուղ Պոլսոյ մէջ ճերբակալուեցաւ անդլ ոստիկանութեան կողմէ : Իր եւ իր Գասթէմունիի պաշտօնակցին՝ Հասան Ֆէհմիի ջանքերով պաշտօնանկ եղած էր Գասթէմունիի կուսակալ Ռէշիտ փաշան, որ հակառակած էր Հայոց տեղահանութեան : Ճերբակալուած միջոցին Պոլսոյ թերթերը դրեցին, թէ կէս միլիոն ոսկիի հարըստութիւն մը ունէր : Զանդրը մէջ ընդհ տնօրէն էր պետական դուլպալի գործարանին, որ գլխաւորաբար զինուորներու յատուկ դուլպաներ կը պատրաստէր : Ամբողջ շրջանակին պարենաւորման գործերն ալ իր ճեռքէն կ'անցնէին : Ամբաստանուած էր նաեւ մեծ զեղծումներու համար, իր իսկ թուրք ընկերներուն կողմէ : Գտնուած է Ատանա 1909ին, կոտորածի տարին :

Ահա այս հրէշն էր, որ պատ ատեանին կողմէ դատապարտուեցաւ 5 տարի եւ 4 տմսուան թիւպարտութեան, 9 Փետր 1920ին, իսկ Նուրէտտին՝ 6 տարի եւ 8 ամսուան, ի բացակայութեան դառնուած ըլլալուն համար :

Այս դատավարութեան ընթացքին վկայութիւն տուաւ Գասպար Զերադ, որ կը դտնուէր Զանդրը աքսորականներուն մէջ : Գ. Զերադ, Զանդրը մէկն վերադարձին տեսած էր այն վայրը, ուր մորթոտուած էին 5 նահատակները, բլուրի մը ստորոտը : Տեսած էր տարբաղադրուած դիակները նահատակներուն, որոնք շատ թեթեւ թաղուած էին եւ յորդառատ անձրեւները հողին մակերեսը հանած էին զանոնք : Ոճիբը զլուխ հանած էր չեթէնի ոստիկան իսմայիլը, որուն հիւանդ աղջիկը մահէն աղատած էր Տոքթ . Ռ. Զիլինկիրեան :

ՀԱՅ ԿԵԱՆՏՔԸ ԵՐԵԿ ԵՒ ԱՅՍՈՐ

Զոհերը Պոլսէն հեռագրի կը սպասէին Պոլիս վերադարձուելու համար։ Հեռազիրը եկած էր զոհերը ճամբայ չհանուած։ բայց 0ղուզ գաղտնի պահած էր զայն, որպէսզի զլուխ հանէ ոճիրը։

Նոյն ատեանին առջեւ վկայութիւն տուած էր նաեւ Օհան (նախկին վարդապետ) Կարապետեան, Վարուժանի եւ ընկերներուն, ինչպէս նաեւ Տիրան Քէլէկեանի սպանութեանց պարագաներուն մասին։

* *

Ինչպէս ըսի, զինուորազրութեան Զանդըրը ճիւղին սկսուիզէթ պէյ, որ նախախնամութիւն մը եղած էր բոլոր աքսորականներուն համար, պատուոյ խնդիր գարձուց իրեն համար՝ դործուած ոճիրը եւ ամբողջովին բնաջինջ ըրաւ Քիւրտ Ալօն եւ անոր հրամաններուն տակ գտնուող հրոսախումբը։

ԱՐՄՄ ԱՆՏՈՆԵԱՆ

* *

Դ. Վարուժանի, Ռ. Սեւակի և իրենց ընկերներուն սպանութեան մանրամասնութիւնները ճշդուեցան 1918ի դինադադարէն ետքը, երբ, իրեւ ականատես խոստովանութիւններ ըրաւ՝ զանոնք դէպի սպանութեան վայրը փոխադրած թուրք կառապանը։ Զոհերը դաշունահար մորթուած էին Զանդըրըին քանի մը ժամ հեռու անտառակի մը մուտքին, բլուրի մը ստորոտը, 26 Օգոստոս 1915ին։

ՈԳԵԿՈՉՈՒՄ ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆԻ ՑԻՇԱՏԱԿԻՆ


ԱՆՑԵԱԼ ՏԱՐԻ ԿԱՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻՆ ՄԷՋ

Քառասուն տարիներէ ի վեր, քառասուն անդամ, ամէն տարի, Ապրիլեան Սգատօներուն, հայ ժողովուրդը, իր պաշտամունքին ու յարդանքին երկիւղած տուրքը ընծայեց Մեծ Եղեռնի անհամար զոհերու յիշատակին, աշխարհի բոլոր աղատ երկիրներուն մէջ։ Բոլորին ուզզուած համազգային այս յարգանքի կարգին, բազմաթիւ այլ պատեհութիւններով եւ ձեռնարկներով առանձնապէս ողեկոչուեցաւ նաեւ յիշատակը նահատակուած մեծանուն դէմքերուն։ Տեղի ունեցան հանդիսութիւններ, տարեղարձային տօնակատարութիւններ, դասախոսութիւններ, եւն., անոնցմէ շատերուն կեանքն ու դործը ծանօթացնելու և յիշատակը սպանծացնելու համար։

Նմանօրինակ հանդիսութիւն մըն էր ահաւասիկ այն մէկը, որ, յետ երկարատեւ նախապատրաստութեան եւ յուշատախտակի մը զետեղումով, տեղի ունեցաւ 9 Փետր. 1958ին Պելժիքայի կան քաղաքին մէջ, ի յիշատակ հայ քերթողական արուեստի մեծադոյն ներկայացուցչին՝ Դանիէլ Վարուժանի։ Այս հանդիսութեան չքեղութիւնն ու առանձնայատկութիւնը, սակայն, կը կայանար այն բացառիկ իրողութեան մէջ, որ ատոր իրենց մասնակցութիւնը կը բերէին նաեւ պելժ եւ Փրանսացի անձնաւորութիւններ, — պաշտօնական դէմքեր, դրողներ, փրոֆէսօրներ, արուեստագէտներ եւ

TEMOIGNAGE DE SURVIVANT DE CANKIRI DU 24 AVRIL 1915

OHANNES TERLEMEZIAN



ՊՈԼԻՍ

ՄՏԱԿՈՐԱԿԱՆՆԵՐՈՒ ԶԵՐԲԱԿԱԼՈՒԹԻՒՆԸ ԵՒ ԱՔՍՈՐԸ

ՕՀԱՆՆԵՍ ԹԷՐԼԵՄԵԶԵԱՆ

1915 Ապրիլ 10-23ի երեկոյեան, Պոլիս, խանութիս մէջ զրադած էի, երբ ոստիկան մը գալով զիս պահականոց առաջնորդեց, առանց թոյլ տալու մէկ վայրկեան որ գոյքերս հաւաքեմ:

Պահականոցին մէջ երկար սպասեցի: Հետզհետէ ուրիշ ձերբակալուածներ ալ եկան եւ առանց հարցաքնութեան ղրկուեցանք կեղրոնական մեծ բանտը:

Այդ գիշեր եւ յաջորդ առոտու ձերբակալուեցան հայ կարեւոր դէմքեր՝ մտաւորական, յեղափոխական դործիչ, բժիշկ, եւլն, մօտաւորապէս 200 անձ:

Յաջորդ գիշեր, Ապրիլ 11-24ին, բանտէն քամիոններով փոխադրուեցանք Սարայ-Պուլնու, ուր արդէն յատուկ շոգենաւ մը կը սպասէր: Շատեր վախցան թէ ծով թափուելու համար շոգենաւ կը դրուէին: Բայց Հայտար-Փաշա տարուեցանք եւ, մասնաւոր զնացքով, մեզ ճամբայ հանեցին դէսլի ինկիւրիւ: Գնացքին մէջ Ակնունին եւ ընկերները կ'ըսէին թէ. «Ոչինչ, սիսլութիւն մը կայ: Վաղը Վարդդէսը թալաթին դիմելով վերադարձուելու հրաման կ'առնէ մեզի համար»:

Ինկիւրիւ հասնելէ առաջ, Այաշի կայարանին մէջ զատեցին աչքի ինկող յեղափոխականները եւ ղրկեցին Այաշի բանտը: Անոնցմէ քիշեր միայն տղատուեցան, իսկ մնացեալները ի վերջոյ չարաչար խողխողուած էին (Ակնունի, Խաժակ, Տօքթ. Տաղաւարեան. Ո. Զորյար)

եան, Հրանդ Կիւրծեան, Հրաչ Թիրեաքեան եւայլն) :

Այաշի կայարանէն էնկիւրիւ տարուեցանք, ուր արտօնեցին որ Պոլիս մեր ընտանիքներուն հեռագրենք: Վերջէն տեղեկացանք թէ հեռազիրնելը չէին զրկուած:

Էնկիւրիէն, բեռան կառքելավլ մեղ զրկեցին Զանդը-ըը: Երկրորդ իրիկունը Զանդըը հասանք եւ մեղ բան-տարկեցին քաղաքէն քիչ հեռու հին զօրանոցի մը մէջ:

Յաջորդ օրը, բոլոր բանտարկեալներս հաւաքուե-ցանք եւ հսկում կատարեցինք: Երեք վարդապետ — Կոմիտաս, Պալաքեան եւ Յովնան Կարապետեան — Տէր-Ռղորմեա երդեցին: Ամէնքս ծունկի եկած էինք: Կոմիտաս վրդ. շատ յուղուած էր եւ կ'արտասուէր: Այդ «Տէր-Ռղորմեա»ն անմոռանալի եղաւ բոլորիս հա-մար:

Տ-10 օր ետք, արտօնուեցանք քաղաքին մէջ բնա-կելու, պայմանաւ, որ ամէն օր ներկայանանք ոստի-կանատուն:

Կոմիտաս եւ Յովնան վարդապետները, Տիրան Քէ-լէկեան, Յակոբ Քարեան եւ ես, Զէրքէղեան անուն Հա-յու մը տունը վարձեցինք: Ախւսներն ալ ուրիշ տուներ:

Յաջորդ կիրակի, Կոմիտաս վրդ. պատարագեց: Անոնք որ ներկայ եղած են իր պատարագին, զիտեն թէ ինչ հոգեղմայլ հանդէսի մը ներկայ կը գտնուէին, բայց այդ օրը Կոմիտաս գերազանցեց ինքզինքը: Երբ յուղուած եւ սքանչացած կ'աղօթէինք, Կոմիտասի ար-ձակման հեռագիրը հասաւ: Առաջին աքսորեալն էր որ պիտի վերադառնար Պոլիս: Իր ազատ արձակման հրա-մանը կը վերագրուի Ամերիկեան դեսպանին եւ կամ գահաժառանդ Մէճիտ էֆէնտիի միջնարդութեան, ո-րովհետեւ երկուքն ալ սիրահար էին գեղարուեստին:

Կոմիտասէն ետք, քանիներ եւս յաջողեցան հետզ-

հետէ ազատիլ եւ վերադառնալ Պոլիս, իսկ մնացեալ-
ները դէպի անապատ ճամբայ հանեցին եւ ամենքն ալ
անխնայ սպաննեցին :

Զանդըըլի իթթիւատականներու պետին աղջիկը կը
հիւանդանայ այդ օրերը եւ աքսորեալներէն Տոքթ.
Տինանեանը կը կանչուի զինքը դարմանելու: Այդ մի-
չոցին կը հասնի Տոքթ. Տինանեանի ազատ արձակման
հրամանն ալ, որով, Տոքթ. Մեւակը կը յաջորդէ Տոքթ.
Տինանեանին, յիշեալ աղջիկը դարմանելու համար:

Աղջիկը կը սիրահարի Տոքթ. Մեւակին:
— Դուք ամենքդ ալ դատապարտուած էք մահուան
կ'ըսէ աղջկան հայրը Տոքթ. Մեւակին: Կ'ուղեմ քեզ ա-
զատել, պայմանաւ որ խոյամանաս եւ ամուսնանաս
աղջկանս հետ:

Տոքթ.ը մեր տունը եկաւ խորհուրդ հարցնելու:
Յովնան վրդ., Քէլէկեան եւ ամէնքս խորհուրդ տուինք
իրեն, իսլամութիւնը ընդունիլ եւ ամուսնանալ: Ապա-
գային, երբ պարագաները փոխուին, ըստ այնմ վար-
ուիլ: Ըսինք թէ իր մահը ոչ մէկ օգուտ կը բերէ ոչ
ազգին, ոչ իր ընտանիքին:

— Զեմ կրնար համոզուիլ այն գաղափարին հետ,
ըստ Տոքթ. Մեւակը, որ մահէն վախնալով ուրանամ
ազգ եւ ընտանիք:

Եւ նախընտրել մեռնիլ...
Պոլսոյ մէջ, կնոջն եւ բարեկամներու դիմումին
չնորհիւ, իմ ազատութեան հրամանն ալ եկաւ: Տոքթ.
Մեւակ, Վարուժան եւ Քէլէկեան յանձնարարեցին որ
Պոլսոյ մէջ այցելեմ իրենց ընտանիքներուն եւ հաղոր-
դեմ թէ ինչ վտանգաւոր դրութեան մէջ են, մանաւանդ
Մեւակին տիկնոջ որ Զուիցերիացի էր, որպէսզի դիմէ

զուիցերիական դեսպանատունը։ Դժբախտաբար դէպ-
քերը տարբեր կերպարանք ստացան եւ հաղիւ 47 օրէն-
յաջողեցայ Պոլիս վերադառնալ։ Աքսորի յիշեալ թան-
կագին ընկերներս, մեկնումէս ետք արդէն սպաննուած-
էին։

Ազատութեան հրաման ստացողներէն վերջինները-
եղանք, Յակոբ Քարեանը, ատամնաբոյժ Վահան Ալ-
թունեանը եւ ես։

1915 Օգոստ. 6ին Զանդըրըէն մեկնելով, Օգոստ.
8ին ինկիւրիւ հասանք։ Նրյն օրը անծանօթ ուղղու-
թեամբ ճամբայ հանուած են մեր միւս ընկերները,
բացի 10-12 անձէ։ Արամ Անտոնեանը որ աքսորուած-
ներուն հետ էր, բարեբախտ արկածով կ'ազատի մահ-
ուանէ։ Բեռան կառքի ցնցումներէն նեղուած, երբ կը-
փորձէ դիրք փոխել, կառքէն կ'իյնայ եւ ծանրապէս-
կը վիրաւորուի։ Զինքը մեր կառքը փոխադրեցին եւ
տարինք ինկիւրիւ, ուր երկար ատեն հիւանդանոց մը-
նալով ազատեցաւ։

Հակառակ մեր աղատութեան վճռին, ինկիւրիւի-
դաժան կուսակալը տեղւոյն կաթոլիկ Հայերուն հետ-
մեղքանտարկեց եւ Օգոստ. 17ին ճամբայ հանեց դէ-
պի սպանդանոց։

Բանտէն դուրս կը կանչէին չորսական հոգի։ Կը-
կարծէինք որ հարցաքննութեան կ'երթանք, մինչդեռ-
դուրսը, ինկիւրիւի կառավարական պաշտօնեաներու-
ներկայութեան, 8-10 մարդիկ վրանիս յարձակեցան-
եւ մեր բազուկները իրարու կապեցին։ Այսպէս, կա-
րաւան կազմեցինք 750-800 անձ եւ ճամբայ ելանք։ Տե-
ղացի Հայեր, որոնք գիտէին թէ իրենցմէ առաջ 400
հոգի նոյն ճամբուն վրայ ջարդուած են, սկսան լալ-
եւ ողբալ։ Այդ օրը անակնկալ դէպք մը պատահեցաւ։



ՎԵՐԱՇՆՈՒՆԴ
Երեւան, բնիկ եւ հայրենադարձ ընտանիքներու աղջիկներ

Մեր ետեւէն սրարշաւ հասան քանի մը ձիաւոր եւ մեղ առաջնորդող ժանտարմաներուն յանձնեցին հրամանագիր մը: Ժանտարմաները, փոխանակ մեղ ջարդելու, Գարակէտիկ դիւղը տարին, ըսելով որ ներման արժանացած ենք և աղօթենք կայսեր համար: Ի վերջոյ իմացանք թէ պապին Պոլսոյ նուիրակը, Մօնսէնեէօր Տօլչին տեղեկանալով ինկիւրիկ կաթոլիկ Հայերուն սպառնացող եղերական վախճանը, կը դիմէ Աւստրիոյ դեսպանին, այս վերջինն ալ՝ Թալաթին եւ կը յաջողի կաթոլիկ Հայերը փրկել: Կուսակալը երեք օր բանակցելով կը յաջողի որոշում ձեռք բերել որ կաթոլիկ Հայերը փոխանակ ինկիւրիւ վերադառնալու, քչուին Միջագետք:

Օգոստոս 20ին, Գարակէտիկ դիւղէն մեկնելով եւ ճամբուն վրայ սահմուկեցուցիչ դէպքերէ եւ տեսարաններէ անցնելէ ետք, անօթի, ծարաւ 21 օր քալելով հասնք Պօզանթի:

Ժանտարմաները ազատ կը ճգէին որ մեր սարսափելի ծարաւը յագեցնենք ճահճային ջուրերէ: Մաքուր առուներէ խմել յանդգնողները անխնայ կը ծեծէին:

Պօզանթիկ մէջ գտանք ամէն կողմէ աքսորուած Հայերու բազմութիւն մը: Այդտեղ տեսայ օսմանեան հանրային պարտուց հայ պաշտօնեայ մը, որուն երկու սիրուն աղջիկները ժանտարմաներու խէնէլ յարձակման կ'ենթարկուէին: Խեղճ հայրը դրամ խոստացած էր զաւակները փրկելու համար, բայց չէր կրցած գոհացնել ջարդարարները:

Պօզանթիէն քշուեցայ Տարսօն, ուր, քաղաքէն դուրս, հաստատուած էր տարագրեալներու ընդարձակ վրանաքաղաք մը: Անընդհատ կը հասնէին նոր կարա-

ւաններ եւ մաս առ մաս կը ճամբուէին դէպի Տէր-Զօր :

Օր մը յաջողեցայ վրանաքաղաքէն Տարսոն երթալ
եւ հեռագրել Պոլիս : Կինս եւ բարեկամներս կրկին դի-
մումներով կը վերստանան ազատութեանս հրամանը :

Տեղւոյն սէվֆիաքի (աքսորի) տնօրէնը, հաղարա-
ւոր տարագիրներու մէջ դիս դտաւ եւ ըսաւ. «Եթէ յի-
սուն դեղին ոսկի տաս, քեզ կը վերադարձնեմ Պոլիս :
Եթէ չի տաս, անմիջապէս ճամբայ կը հանեմ դէպի
անապատ եւ կը հեռագրեմ որ՝ այդ անունով անձ չի
կայ այստեղ» : Եւ թոյլ տուաւ որ քաղաք երթամ ու
հեռագրով դրամ ուղեմ Պոլիսն : Աքսորակից ընկեր-
ներս, Քարեանն ու Ալթունեանը ինծի հետ քաղաք եկան
եւ տեղւոյն գայմագամին իմացուցին եղելութիւնը :
Գայմագամը Պոլիսն հարցուցեր է մեր երեքին արձակ-
ման մասին եւ հաստատական պատասխան ստանալով,
կառք մը վարձեց եւ մեզ վերադարձուց երկաթուղւոյ
կայարանը որ մէկ օրուայ ճամբայ էր :

Սեպտ. 19ին մեկնեցանք Տարսոնէն եւ 22ին հասանք
Պոլիս, Հայտար-Փաշա :

Ֆրանսա, 1951

TEMOIGNAGE DE SURVIVANT DE CANKIRI DU 24 AVRIL 1915

PUZANT KETCHIAN



ԴՐՈՒՅԱԿ Ա.ՔՍՈՐԻ ՇՐՋԱՆԵՆ

ՏԻՐԱՆ ՔԵԼԷԿԵԱՆ այն Հայերէն էր որսնք իրենց տաղանդով, արուեստով, կամ հանրային ծառայութիւնով, մեր «հարեւանաներուն տուին բարձր գաղափար մը հայ ցեղին ընդունակութեանց վրայ»

Երկու տարբեր շրջանի մէջ ծառայեց թուրք մամուլին. Թէպէտ, թուրք թերթի մէջ գրելու ստիպուած, հնարք կը գտնէր, սակայն, Ազգային Դատին գէմ բան չգրելու, բուն թուրք գրչակներու թողլով այդ հոգը»

Առաջին շրջանն էր Համիտի օրով, Հայկական Հարցին սկիզբներք,

երբ Հնչակեան հովք գերակշիռ կը փշէր Գումգափուի Պատրիարքուրանին մէջն ու շուրջը, և իրը թարգաման-քարառուղար, կամ յարաբերութեանց միջնորդ Խղմիրլեան Պատրիարքին քով կը գտնուէին միանգամայն թէ' Յարութիւն Մօստիչեան թէ Քէլէկեան։ Սամոյ ջարդը տեղի ունեցած էր, սկիզբն էր երկանց, բայց համատարած կոտրածն սկսած չէր։ «Մայիսեան» Բարենսորդմանց Ծրագիրը «կը ծեծուէր» իսկապէս, իր յօդուածներք, իր ենթականերէն ալ առաջ, սրբուելով, ջնջուելով։ Եւ Սըր Ֆիլիպ Քըրը, Թարապիոյ դեսպանատան պարտէզին մէջ, կար-

տըն Բարդիին օրը, թուրք և եւրոպացի պետական մարդոց աչքին առջեւ, կը ճեմէր իր թերթ տուած «Երկաթեայ Պատրիարքային, զոր չէին կրնար շացնել Համիտի տկանակուռ շնորհներք, սակեղինիկ խոստումներք, կամ Միւնիր պէյի հրապուրանքներք»^(*)։ Թո՛ղ Հայերք, կային թուրքեր ալ որ

(*) Հայերը այն առեն կրնային ըսել իրենց Պատրիարքին համար ինչ որ քիչ առաջ իոլանտացիք ըսեր էին իրենց մեծ կուսակցակետին համար.—

Welcome to Parnell, Ireland's glory,
Who can't be cowed by Whig or Tory.

(Բարի զալուս Բառնելին, Խոլանտալի պարծանին,
Զոր չեն կրնար վախցնել ո՛չ Հուիկը, ո՛չ Թօրին :)

Առ տարբերութեամբ, անշուշտ, որ Բառնէլ, աւելի աղէկ կը ճանչնար Անզլիացիներք բան Խղմիրլեան՝ թուրքերը

կը կարծեին թէ այս անդամ բան մը պիտի արուեր Հայերուն (*): Սապահի խմբագրատան մէջ, քրոնիկագիր Սելանիկցի Թէվֆիդ այս ոտանաւորը կը զրուցէր իր հայ պաշտօնակցին վրայ. —

Դըպթա իթորի Շահը իրան պախթընս,
Չքդաք Տիրոն էրմէնիսթան թափթընս:
(Նախանձեցաւ անոր բախտին Շահն իրանի,
Ահա՝ ելաւ Տիրան ի զահն Հայաստանի :)

Բայց երբ Համիտ, իր կանակը մոռւսիյ տուած, և Գերմանիոյ և Աւստրիոյ հակայեղտփոխական և հակահայ դիրքէն քաջալերուած, առոչինչ գրեց Անգլիոյ ստիպումները, և արեան հեղեղներու մէջ խեղդեց Հայկ. Խնդիրը, Քէլէկեան շունչը նեղոսի կողմն առաւ, Գահիրէի ֆրանս սերէն թերթի մը սիւնակներուն մէջ, և այն տաեն Սելանիկցին կրկնեց իր երկողը, Չըզը բային տեղ այս անդամ գործածելով ուրիշ բայ մը նոյնայնդ բայց անթարգմանելի, թուրք բառամթերքին սեփական տպրոնք կարգ մը ասութեանց նման:

Կործեցեալ «Ազատութենէն» հաքը, Քէլէկեան վերադարձու Սապահին, և մեզ հետ, 1915ի Կարմիր Կիւրսկին, Պոլիսէն տորագրուած «մտաւորականներուն» մէջ էր: Անոնք որ հայ թերթերու մէջ՝ միոյն գրած էին, կը զարմանային իրենց հետ նոյն խստութեան ենթակոյ տեսնելով գրող մը որ յաւետ թուրք մամուլին մէջ անուն շահած էր, և թուրք նոր սերւնդին ու ուսուցիչներէն էր թէ՛ դրչով թէ դասախոսութեամբ 0ոմ. Համալսարանին և Սպայակոյտի վարժորանին մէջ: Սերտ յարարերութեան մէջ իթիլաֆի հետ բայց վստահելի էր թէ՛ Մահմուտ Շէվքէթ փաշային, իթթիհատի հերոսին, թէ՛ Եպարքոս Քեամիլ փաշային, իթթիհատի հակառակորդին, նաեւ գահաժառանդ Սուսուփ Իղղէտին էֆ.ին, որ չէր համակրած թալատդ-ինովէր խմբակին, որուն զոհն եղաւ ի վերջոյ: Թէեւ ֆրանսասէր և անգլիասէր ճանչցուած, թուրք թերթի խմբագրի դիրքը իրեն դիւրացուցած էր յարաբերութիւնը նաեւ գերման դեսպան Վանկէնհայմի հետ Քեամիլ փաշու իր վերջին նպարքոսութեան օրով Քէլէկեանը Սուլթան Ռէշատի ներկայացնել տուաւ, որպէս զի Կայսեր բերնէն լսելիք խօսքերը թուրք հասարակութեան հաղորդէր, ոյժ տալու համար իթիլաֆի կառավարութեան:

Զանկըրը զօրանոց-բանտին մէջ մէկ սենետկ կը դրաւէինք, Քէլէկեան, Կոմիտաս Վարդ., Պալաքեան Վարդ., Յովհան Վարդ. Կարտավետեան, Հայ-Աւետ. Ղեր. Քերովքէեան, Տքթ. Թորգոմեան, Վաճառական Յակոբ Գորեան, սեղանաւոր Յովհ. Թէրլէմէզէան, և Բիւզանդիոնի խմբագիրը:

(*) Տէրութիւններէն վերջապէս ճանչցուած Պուլկարիոյ իշխան Ֆերտինանտ երբ Պոլիս եկաւ «իր մեծարանքը մատուցանելու զերիշխան վեհապետին», Թուրք ջոկատ մը կամուրջին զլուխը զինուորական բարեւ կու տար Տարեց Թուրք մը քովինին կ'ըսէր դժորն դէմքով. «Նատ չանցած մենք այս . . . աղուրը պիտի ուտենք Հայերուն համար ալ».

Ինչու մեզ բերեր նետեր էին այս գարշելի տեղը, ուր քիչ առաջ ժամատատենդը աւեր գործած, զօրքերը հետացուցած էին, բայց շենքը չէին ապանեխած։ Ի՞նչ պէտք էր ընէինք, գո՞նէ քաղաք փոխդրուելու համար։ — Աղօթելու մասին, ամէնքս համաժիտ գտնուեցանք. բայց երբ թելադրուեցաւ Թուրքերուն հետ յարացերութեան մտնել, անոնց միտքը հասկնալու և ինքնինքնիս պաշտպանելու համար, Տալ-Քեաֆ (Տ. Ք.) դէմ կեցաւ։

«Եկեսցէ»ի աղօթքը որտարուչ եղաւ։ Քարայատակ մեծ դօվուշին մէջ, 130 Հայեր ցուրտ գիշեր մը, փոքրիկ կանթեղի մը աղօտ լոյսովն աւելի խորունկցած ստուերներուն մէջէն զիրար հազիւ նշմարելով, «Հանագըստեան» ժամերգութիւն կը կատարէին, «Հաւատովկ խօստովանիմ»ով, «Ընկալ քաղցրութեամբ»ով, «Տէր-Ամենակալ»ով, «Տէր Ողորմեացով, հոգինին իրենց ներսիդին հալած, զգայարանքնին թմրած, անստուգութեան մղձաւանջովը լլկրւած իրենց միտքը չկրնալով կոմ չուզելով կոտհել թէ վաղրւան լոյսը ո՛րպիսի նոր աղէտներ կը վերապահէր։ Պահ մը յառաջ մեզի հետ սասաիկ կասկածով վարուող թուրք պահակներ՝ պատրւհաներուն առջեւ շարուած, հետաքրքիր կը դիտէին Պրլսէն եկած «Ֆէտայիներուն ջերմեւանդութիւննը» Եւ երբ Վեր. Թերովքէեան աստուածային այցելրւածիւն հայցեց մեր տառապեալ ազգին, և երկնառու հեղատարութեան յանձնեց մեր հետաւոր սիրելիները, որոնցմէ այնքան եղերական կերպով անակնկալ բաժանում մ'ունեցեր էինք, ամէն աչքեր լեցուեցան, և արցունքը, զոր բարեգիպօրէն կը սքողէին համատարած ստուերները, թւթեւացրւմ բերաւ ծանրութեան սիրաերու։

Մեր մէջ կային երեք վարդապետ և երկու քահանայ, բայց աշխարհականներէն ալ կը զանուէին «Հաւատովկ խօստովանիմ»ը ծայրէ ի ծայր անթերի արտասանողներ, — ինչպէս տարեց լիերացի մը, զոր ճանչցայ կեդր. Բանտին բակը, ձերբակալման հետեւեալ օրը, երբ ծոռի մը տակ նստած, ինքնիրեն բաներ մը կ'ըսէր։ Հետաքրքուելով, անունը հարցուցի երբ «Վրասիկ» ըստւ, մտքի ցնցում մ'ունեցոյ։ «Մականունից» շեշացի իւկրյն։ Երբ «Փափազեան» բառւ, ապահովցուցի զինք թէ սիրալմամբ բերուած էր իստակէն։ Ակնունիէն ստուգելով թէ Վրթանկս Փափազեան բարեբախտաբար հեռացած էր թւրքի դպրոցին անուրէն էր, որոշեցինք անոր տեղ սիսալմամբ բանտարկրւած մարդք ազտատելւ Որովհետեւ նոյն գիշերն իսկ հանուեցանք Պրլիսէն, Չանկըրիի զօրանցին մէջ էր որ Տրամատարին բացատրեցի թէ ըստիկանութեան վնտուածք երթառապետ հեղինակ և ուսուցիչ Վրթանկս Փափազեան ծանօթ անձն էր անշրւշտ (*), մինչ մեղի հետ բերուածք իր կեանքը մանիֆաթեւրոյի կրպակին, եկեղեցին ու իր տան մէջ անցրւցած ծերւնի մ'էր։ Հրամատարը իր ձեռնհասաւթենէն վեր նկատեց սիսալին որբաղրումք։ Կառա-

(*) «Եւ» առորագրող Բիւզանդիոնի թղթակիցն ի Թիֆլիս, Կալիցինի բոնապետութեան օրով. Հոյ Եկեղեցւոյ կոլուսմներուն ու դպրոցներուն դրաման տարդապին տան։

վարչին մատուցուած աղերսագրով մը խնդիրը ներքին գործոց պաշտօնարանը ներկայացուեցաւ, և մարդը հազիւ ազատեցաւ Զանկրը մնացած տարագրեալներուն խմբովին տեղահանութենէն ու բնաշնչումէն։ Այնքան շփոթած շլմորած էր յեղակարծ հարուածին տակ, (*), որ երբ Պոլիսէն 700 քիլոմետր հեռի Զանկրը համարնիս իրեն բախ, շատացաւ պատասխանելով. «Բայսի որ ձենտրէ հասեր ենք (**), Բերտ մօտ է ասկէ, ինչու տուներնիս շերժանք այլ եսու—Այս տարի (1921) ուրախ եղայ զինք ողջ առողջ տեսնելով «Արեւագալ»ի երգեցողութեանց, թէ՛ Ս. Երրորդութիւն, թէ Գերեզմանատան եկեղեցին։

Հրամատարը մեզի ներկայացւց երկու թրւք և մէկ հայ վաճառական, որոնց միջոցաւ կրնայինք կատարել մեր գնումները։ Հաւկցանք որ այս վատառողջ շրջանակէն դրւրս ելլել չի կար։ Բայց փրկութիւնը հոն մնալուն մէջ չէր։ Ընկերներուս առաջարկեցի արտօնութիւն խնդրել թուրքերուն այցելութիւնը փոխարինելու, տեղացիներուն հետ յարաբերութեան մտնելով նպաստաւոր գաղափար մը տալու համար մեր վրայ, և Պոլիս հեռագիր դրկելու համար մեր ընտանիքներուն։ Քէլէկեան հակառակեցաւ։

«Հեռի կենանք Թուրքերէն, հեռի։ Նե՛ Շամրն շէֆէրի, նե. . . : Մեր «ազգային արժանապատուութիւնը պահպանենք այս հայածանիին դէմ։ «Թուրքերուն ո՞րշափ աղէկ երեւնոյ ուզենք, օգուտ չունի։ Իրենց միտքը «դրածէն չեն տեղիր։ Թուրք ժողովուրդը կուրօքէն կը հետեւի վերէն եկած «ներենչումին։ Խնդնին հեղինակութիւն մը չունի որ անոր հանրային կար։ ծիքը շահիլ փորձենք։ Մեզի հոս նետեցին։ Թո՞ղ իրենք այս տեղէն հանեն «մեզի։ (***) Թուրքերուն առջեւ չնուասանան։ Անոնց ժայիներէն ալ «չխաբուին։ Վերապահ, լուռ, զգոյշ դիրք մը պահենք անոնց հանդէպ։»

(*) Մենք, աւելի կամ նուազ «քաղաքական» անձեր, ա՛լ վարժուեր էինք ձերքակալուելու, կամ զէթ հարցուփորձի ենթարկուելու, 1893էն մինչեւ 1915, ես արդէն 15 կամ 16 անդամ Ռոտիկանութենէն ուզուած էի լրագրական, քաղաքական, կուսակցական խնդիրներու վրա։ բացատրութիւն տալու և եղած բառութեանց ու զրպարտութեանց պատասխանելու համար, և երկու անդամ ալ բանտարկուած էի։ 1915 ապրիլ 11ի ճիշդ կէս զիշերին երբ երեք ոստիկան դուռս զարկին, հասկցայ որ կամ բանտարկութիւն կամ աքսոր էր այս, ու ըստ այնմ հագուելով և պէտք եղած նախահոդ կարգադրութիւններն ընելով ճամբայ ելայ, մինչ բարի ծերունին բոլոր կեանքին մէջ գործ ունեցած չէր կառավարութեան հետ։ «Երանի՝ այն ազգերուն որոնք պատմութիւն չունին» ըսուեր է։ Նոյնն աւելի ճշմարիտ է անհատներուն համար։

(**) Քեահատանէի մօտ, Բերային երկու ժամ։

(***) Տե՛ս Գործի Առաջիշոց, ԺԶ., 37։— Բայց Պողոս Առաքեալ Հոռվիմայ հաղամացի եր։ Ներկայիս մէջ նոյն դիրքը բռնող կրնայ համարուիլ Բրիտանիան հպատակը։ Եւ մեսը տեսանք Քութէլ-Ամարայի մէջ գերի ինկած զօրաց պետին մեծարանքները թուրք երտուն։ Զօր. Թառէնզէնտ զիտէր, ուակայն, որ իր լոկ անձնական քաղաքավարութիւնը չ' դպչեր իր ազդին քաղաքականութեանը։

Աղուո՞ր շարժուձեւ, պատասխանեցի: Բայց ամէն Հայ, անհատապէս թէ հաւաքագէս, նախ և առաջ ինքնապաշտպանութեան միջոցը պէտք է խորհի: Անմիջական վտանգը հեռացնելը առաջին գործն է: Նախ ուսեղ, յետոյ փիլիսոփային կ'ըսէին հին Հռովմայեցիք: Մենք ալ հիմա պէտք է ըսենք: Նախ ողջ մնալ, յետոյ յաղախականութիւն ընել: Մնաց որ քաղաքավարութիւնը երբեք չի վնասեր քաղաքականութան: Ագորավայրին մէջ Թուրքերը և տեղային իշխանութիւնը սիրաշահիլ փորձելով մենք անհատապէս կը գործենք: Ազգին քաղաքականութիւնը յառաջացնող կամ խաթարող բան մ'ընելու կարող չենք: Ազգին դատը հերքող գիր մը ստորագրելու չենք այս տեղ: Ինչպէս պատերազմի ատեն գերիներուն, որիշ ժամանակակիցներուն, կամ իրենց ազատութենէն զգկուած անձերուն խօսքն ու գիրք հանրային նշանակութենէ զուրկ են: Իմ առաջարկս է որ պատուաւոր, օրինաւոր, անվասս մարդիկ ըլլալնիս խօսքով ու գործով ցուցընենք այս տեղի Թուրքերուն, որպէս զի մեզի հետ կարելի եղածին չափ աղէկ վարուին: Հրամանները Պոլիսէն կու դան, այո՞ւ Բայց կը գործագրուին տեղւոյն վրայ, տեղային ազգեցութեան ու մտայնութեան չափովն ու ձեւովք: Առանց հրամանի կամ հակառակ հրամանի ալ շատ բաներ կ'ըլլան: Նոյն իսկ Համիտի հրամանները, 1895ին և 1896ին, ամէն տեղ միեւնոյն կերպով չգործադրուեցան: Եւ ինչէ՞ն գիտենք որ մեզի համար ըրոշ հրամաններ եկած են արդէն: Գուցէ մեզի այս տեղ նետեցին, ու ա՛լ չեն զբաղիր մեզմով: Մեզի անկ է շարժիլ, բան մ'ընել այս շրջանակէն դուրս ելլելու և գէ՛թ վիճակնիս հասկնալու համար: «Հովը դիտողը չի կրնար ցանել, եւ սմակերուն նայողը չի կրնար հնձել»: (*)

Տարագրեալներու մէջէն յանձնախմբեր կազմուեր եին հսկելու ներքին կարգապահութեան, պարենաւորման, մաքրութեան և արտաքին յարաբերութեանց: Այս վերջին մարմնոյն մէջ Քէլէկետնի հետ ես ալ կայի: Թէեւ մեր երկուքին տեսակէտները կը տարբերէին, բայց որոշուեցաւ որ ես մտագրածիս պէս կարենամ գործել: Նախ և առաջ, հրամատարին իր Թահարերու միմ իլ ինման ըսելով, արտօնութիւն առինք զօրանոցէն դուրս գտնուող վազուն ջուրէն օգտուելու, պայմանաւ որ 20 հոգիէ աւելի դուրս չելլենք: Ապա, մեզի եկող Թուրքերուն փոխադարձաբար այցելելու արտօնուեցանք: Քսան հոգի նախ գացինք ոստիկան զօրաց պետին, որ Պոլսոյ մէջ ծէմիլ փաշայի ըրածին պէս, Չանկըրը հանրային պարտէզ մը յարդարել կ'ուզէր: Քէլ պաշա շիմշիր քարագ: Պաղ ընդունելութիւն մ'ըրաւ, յիշելով թէ տեղ տեղ Հայերուն ըրածը չեր վոյելեր, թէ Հայոց հաւատարմութեան հուաստիքը եալշըզը խօսքեր են եղեր միայն: Մեզմօրէն պտտասխանեցի թէ իր յիշած պարագաները ցաւ և զարմանք կը պատճառեն մեզի, որովհետեւ Պոլիս եղած ժամանակ հակառակը կարդացեր էինք թերթերուն մէջ, թէ էնվէր փաշա արեւելեան:

(*) Ժողովող, ԺԱ. 4:

գաւառներէն դարձին գոված էր Հայրց քաջութիւնը թէօփրիւ քէօյի ճակատամարտին մէջ և այլուր, և խնդակցրւթեան ու գոհունակութեան գիրեր ուղղած էր Դօնիայի առաջնորդին ու Պոլսոյ Պատրիարքին Այսու հանգերձ, ամէն ազգի մէջ ամէն տեսակ մարդիկ կը գտնուին Միթէ իսլամ ցեղերուն մէջ Տէրութեան գլխու ցաւ պատճառողներ քիչ եղած են մահաւանդ Հուրբիկթէն ի վեր Տէրութիւնը գիտէ, սակայն, որոշել արդարը մեղաւորէն: — «Ատոնք շիտու են, յորեց ապան, բայց Հայերէն մենք առրներ բնթացք մը կ'սպասէինք քան ինչ որ հիմա չորս կողմէ մեր ականջին կը հասնի»:

Խօսքը անուշի կապելու համար, իրեն ներկայացրւցինք մեր մէջէն հայ-կաթոլիկ Ճարտարապետ մը, Սպարապետութեան ծառայող, որ յանձն առաւ օգնել իր դարաստանին յօրինման: Տէթ. Թորդոմեան ալ, առջի օրուքնէ, հրաւիրուած էր դարմանելու հրամատարին կինը, որով ամէնէս առաջ քաղաք ելած էր:

Ցետրյ այցելեցինք թուրք Պօն-Մարշէն: Ընկերներւս թելադրեցի բնաւ չսակարկել և վճարել ինչ որ ուզուի Ներքնապէս, համոզւած էի որ յաճախորդը խարելու մասին թուրք խանութպանները, մանոււանդ գաւառի մէջ, ուրիշ ցեղէ իրենց մրցակիցներէն ետ կը մնան: Հոն չէ թուրք տարրին «զօրաւոր կողմը»: Ապա, այցելեցի Մահմեւտ էֆ.ին, զօրանոց եկող վաճառականին ձիշդ այն պահուն, իլավի կը պոռային Առի և բարձրածայն կարդացի ու մեկնաբանեցի: Թուրքերը գլուխս ժողվեցան: Տուած բացատրութիւններէս ու Պոլիսէն բերած լուրերէս գոհ մնացին: — Կը կարծէ՞ք որ թշնամին նեղւցէն անցնի: — «Ժխտեցի, ընդլայնելով Բիւզանդիանի մէջ այն օրերուն յայտնած միտքս թէ «քանի որ Դաշնակիցները միեւնոյն ժամանակ թէ՛ ծովէն թէ ցամաքէն՝ յանկարծակի յարձակում չըրին քանի մը կէտերէ միանդամայն, և մասնակի ու դանդաղ շարժումներով առիթ տուին որ պաշտպան կողմը զօրտնայ, իրենց յաջողութիւնը աւելի քան կասկածելի կը մնայ այլ եւս: — Ունկնդիրներուս սիրութ բացուեցաւ և լեզուն քակուեցաւ: Սիկար, խահուե, թէյ յաջորդեցին իրարու: «Զեղի համար ինչե՛ր կ'ըսէին, ու մենք ի՞նչ կը տեսնենք: Պոլիսէն Ֆէտայիներ կը բերեն կոր, կ'ըսէին, փորուրու, մէջքը կաշի գոտի, գլուխը խալիիսի, մինչ մենք կը տեսնենք որ գուք պոլսեցի էֆէնտիներ էք ամէնքդ: Հոգ մի՛ ընէք, էֆէնտի Մենք հիւրասէր ենք: Զեղմէ առաջ այս տեղ բերեր էին իթիլաֆճիները: Սինոպ ալ զրկեցին: Ետքը թրդ տուին: Զերինն ալ անանկ բան մը պիտի քլլայ: կուսակցաւկան հակառակութիւն: — Թուրք խանութպանը, իբրանուսէաններուն հետ յարաբերութեան մէջ, հարցուց թէ Հաճի Մարուքէ Աղան հետերանիս է, կամ պիտի դա՞յ, որովհետեւ չուզեր որ զօրանոցը մնայ, տունը պիտի տանիի: Աղի վարչութեան անօրէնն ալ հարցուց Ասկան էֆ. Մարտիկեանը, և յականէ յանուանէ Հանը. Պարտուց Վարչութեան հայ գլխաւոր պաշտօնեաները, զորոնք անպատճառ կ'ուզէր հիւրասիրել, եթէ գային:

Հասկցանք որ Չանկըըի թուրքերը իթիլաֆեան են մեծամասնաբար, իրենց վերջին Մէպուսն ալ անոնկի: Չանկըըի գնդին հրամատարը, որուն իշխանութեան տակ էինք զօրանոցին մէջ, կառավարութենէն զրկոնք տեսած, կը կարեկցէր մեղ, բայց ժանտարմայի պեաը Ժէօն-Թիւրք էր, և հայատեաց: Կար նաև Իթիթիչափ ընդհ: քարտուղար մը, որ գրւլս պայի գործատուն մը բացած էր Թթքուհիներուն համար: Այդելեցինք, և պայիսիսէն գրվեցինք իր յառաջդէմ ձգտումները: Բայց միւթէսալը ֆը ի՞նչ գաղափար ունէր մեր վրայ: Ասիկա սուրդելու համար, մեր հասնելուն շաբաթ օրը առանձին ներկայացոյ, և հետեւեալ օրը խմբովին եկեղեցի գալով աղօթելու արտօնութիւն խնդրեցի: Լս-Սալարու խայրուն մին ևն նեկմ: Խալամութիւնը դիւրացուցած է գրիստոնեաններուն կրօնային պաշտամունքը: Աղօթողներէն չի վախցուիր: — Քանի՞ հոգի էք, հարցուց: = 130 մը կանք: — Ամէնքդ հայ էք: = Մէկ բողոքական, և 4-5 կաթոլիկ: — Այսափ մարդ մէկէն ինտո՞ր քաղաք կը գայ: = Եթէ թիւ որոշէք, ամէնքն ալ գալու կ'ըլլան, և զրկուողը կը գժգոհի, մինչ եթէ ազտոտ թողուք, որը կու գայ, որը չի գար: — Զեր իսկական վիճակը տակաւին չեմ զիտեր: Պոլիսէն վերջնական հրահտնդի կ'սպասեմ: Մնաց որ, տյաշափ մարդոց վրայ հսկելու չափ ոստիկան չունինք: = Ոստիկանի ինչ պէտք: Մուր կրնանք փախիլ: Փոխադրութեան միջոցները դրաւուած: ո՛չ կառք, ո՛չ սոյլ, ո՛չ ձի կայ այս տեղ: Դտիււածն ալ խիստ հըսակողութեան տակ: Պոլսրյ մուհաղկուով մնած էֆէնաբներէն ո՞ր մէկը ոտքով պիտի կտրէ անցնի Չանկըըն իր մէջը առնող սա լեռնաշղթան: Ինծի վատահեցէք ամէնքը: Մէկ հատը չի փախիր: — Անգամ մը խորհըրդակցիմ ոստիկանապետին հետ: Ե՞րբ եկեղեցի պիտի երթաք: = Վաղը առաւու կիրակի, Գուշաասը շերիմի նաևազին հոն դանուելու ենք: Ասիկա ձումաայի նամազին չափ նուիրական է մեղի: — Ես այս իրիկուն լուր կը զրկեմ ձեզի:

Իրօք, նոյն իրիկունը փոլիսին մեծը զօրանոց գալով ծանրյց թէ տաև հոգիի եկեղեցի երթաւուն հրաման կայ: — Դիտել տուինք թէ քաղաք ելլելու համար 20-25 հոգիի հրաման արդէն կայ, ինչո՞ւ նուազ թոյլառութիւն եկեղեցիի:

Երեւան հոգիէ աւելի էինք առաջին կիրակին եկեղեցի գացողներս: Քառասուն տուն տեղացի Հայերը ամբողջ հոն էին: Երտիւապարտ էինք իրենց բարեսրտութեան: որովհետեւ մեր զօրանոց հաւնիլը հաղիւ լսած, 40 ձեռք մտքուր անկողին բերած էին, որով 100 հոգի պատսպարուեցան: (*)

(*) Ես իմ մահինս մեծ դժուարութեամբ հետո բերեր էի Պոլիսէն: Առաջին անգամ անով հանգստանալ վիճակեցաւ Գալէնիք, Ենկիւրիի ու Չանկըըի միջեւ, որչոփ կարելի էր հանգստանալ անկողինն ու վերմակը բաժնելով տասնեակ մը վիճակակիցներու հետ: Չանկըըըի զօրանոցին մէջ, անկողիի ընկեր ունեցաց Տքթ. Ճէվահիբնեան, Բերայի ծանօթ լրազրավաճառ դժբախտ ծերունին Ոհնիկեան, իր որդին, իր փեսան, նաև անծանօթներ որոնք «զէն զլուինին դնելիք» տեղ մը կը վնասուէին:

Տեղւոյն քահանան ալ մեր խնդրանքով ժամագիրքերը առած զօրանոց եկած էր մեր գիշերային տղօթքը գիւրացնելու։

Երեք օր ետքը, երբ փողոցները կը պտըտեի, — զարմանալով թէ թուրք Միւթէսարքի մը պաշտօնավարած քաղաքը ո՞ր աստիճան զուրկ տգեղ, խարիսուլ, խրդուրորդ, աղտոտ, վատառողջ, անուշ ջուրէ և օղէ զուրկ կրնայ եղեր ըլլալ, — թաղ. Խորհրդոյ ատենապետ Յարութիւն էֆ. էն լսեցի թէ Հայերուն քաղաք փոխադրման թոյլտուութիւն կայ, և իսկոյն վարձելով իր իսկ մեկ կալուածը, եօթն ընկերներուս հետ փոխադրուեցանք Գայսէրի Ճատտէսի մաքուր տուն մը, ուր մենք մեզի հոգեւոր ընտանիք մը կազմեցինք, «գաղափարական» կեանքով մը ապրելով։ Plain eating, high thinking.

Յաջորդ կիրակին եկեղեցի գտնուած պահուս, ուր Կոմիտաս Վլրդ. կը պատարագէր, Երուանդ Թօլաեան ինձի իմացւց թէ ոստիկոն մը պատուիրած է որ երթամ ըստիկանապետին ներկայանամ։ Զարագրւշակ անակնկալ, որովհիետեւ Գալէճիք ոստիկանութիւնը մեզմէ զատած, Պոլիս տարած էր Հնչակեան Արծրունին, պատերազմական ատեան յանձնուելու համար Ռոտիկոնապետէն իմացայ որ զիս ուզողը կառավարիչն է եղեր Եթէ գէլ լուր մ'ըլլար, Միւթէսարքի չէր որ պիտի հաղորդէր, որովհետեւ անախորժ գրծերը կը թողուին փոլիսին։

«Դուք այս տեղ անցեալ օր դիմում մ'ըրած էիք=Այո՛, Զերդ Վաեմութիւն, աղօթելու հրաման խնդրած էիւ — Աստուած աղօթքնիդ լսերէ, կարդացէք ւա հեռագիրը։»

Տախիլիյէն կը ծանուցանէր թէ ութ հոգի ազատ կը թողուին։ (*) Երեքին անունները տառափալով եին, Միւթէսարքի հարցւց թէ իմ կարգացած շիտահի էր, Ապահովուելէն ետքը «Հիմա ուր են» ըստւ — Եկեղեցին են — Գացէք բերէք։

Կոմիտաս Վլրդ. վերջին Աւետարանը կը կարդար, Աւետարանը հումուրուելու համար Տքթ. Թորքոմեանի հետ իրեն մօտենալով, ըսինք թէ շուտով պատրաստուի, և հետերնիս գայ, որովհետեւ ազատաման հեռագիրը եկու, Պատրւական պատարագիշին դէմքը յանկարծ տարօրինակ պայծառութեամբ մը շրջաց։ Իր ուրախութիւնը չէր կրնար ծածկել նոյն իսկ իուռն բազմութեան առջեւ, ինչ որ կը ցրւցընէր թէ մեր վիճակը ո՞րչափ երկիւղ պատճառած էր իրեն։ Կառավարիչը մեղ ժպտագէմ ընդունելով, ըստւ թէ կը փափաքէր որ մեզի հետ ազատուէր նաև Տիրան էֆ. Քէլէկեան, որուն վրայ մեծ համարում ունի։ «Ինչարահա ըսինք որտանց նոյն իրիկրանը ներքին գործոց պաշտօնարանէն հեռագիր մ'ալ եկաւ, Քէլէկեանը արտօնուզ որ «Հայարնոտկ գաւառներէն դուրս ուր ուզէ ընտեկի, ընտանիքը ալ, եթէ փափաքիր» — Երբ իրեն կ'ուրախուկցէինք, ինք առաջւան շեշտովը մերժեց։ —

(*) Կոմիտաս Վլրդ., Վերովբեան, Տքթ. Թորքոմեան, Թօլաեան, մանիքամուրայի խանութպան մը, ատամնաբոյժ մը, զեղագործ մը, և ծառանիդ։

«Սրբից հետեւ չեմ երար: Զիս հոս նետեցին, քո՞ղ այս տեղեն վերցնեն Պոլիս դարձնեն: Ինչէ՞ն ես ինքս պիտի որում եղեր իմ ախովայրս: Ի՞նչ քեր եմ որ զիս կ'ախուրեն: Ո՞վ դատեր է զիս:»

Ի ներկայութեան ընկերներուս, ցաւ ի սիրո ըսի իրեն թէ շիտակ չէր խորհածը. որովհետեւ Չանկըրը լոկ թրքական քաղաք մ'է խուլ անկիւն մը նետուած, մինչ Տափիլիյէի հեռագրին ոյժով, կրնար ընտրել իզմիր, և եթէ ան չըլլայ, Պէրութ, եթէ ան ալ չըլլայ Հալէպ կամ Դամասկոս: Այս չորս քաղաքները եւրոպացիի աչքեր կան, հոն նուազ վտանգաւոր է, և պետական բարձր վարժարաններ կան, ուր իրեն պէս Օսմ. Համալսարանի մուազիմ կամ միտսէրիս մը դիւրաւ պաշտօն կրնար գտնել, և նիւթապէս ու քաղաքականապէս ապահովուիլ:

Զհամոզուեցաւ: Ետքեն հասկցանք որ իր յրյուք դրած էր անզօր, անազդեցիկ նուսուփ իզզէտախն իշխանին ու անարգօրէն հայատեաց Վանկէնհայմին վրայ որ զինք ալ խարած էր չարաչար:

Թէ իր մասին անհաշտ, ուրիշներու համար թոյլատու էր: — Զան-կըրը Արապածի պաշըն պզտիկ գեղին մենծ աղան էր: Անոր աղջիկը կը խնամէր Տքթ. Բ. Տինտինեան, որու մեկնումէն ետքը, Սեւակ (Տքթ. Զիլին-կիրեան) էր որ ի գլուխ հանեց գարմանումը: Գեղեցկուդէմ երիտասարդ մ'էր Սեւակ, և թքքուհին անոր սիրոհարեցաւ: Հայրը հասկցուց բժիշկին թէ իր աղգակիցները ջնջելու հրաման կայ, բայց եթէ իսլամութիւն ընդունի և կարգուի այն աղջկան հետ որուն կեանքը ազատած էր, ինք այլ կը խոստանար իր փեսան փրկել վերահսու աղէտէն: Սեւակ խորհուրդ հարցուց ընկերներուն: Ամէնքն ալ, յունիս տմառն համսող գոյժերէն զգած ուած, զինք խրատեցին առժամապէս համակերպելու: Քէլէկեան ալ համամիտ գտնուեցաւ, «զի ամէն բանէ առաջ իր կեանքը պէտք էր»: Բայց Սեւակ «րդանալը նուաստանալ հա ըսելով մերժեց, մանաւանդ որ կորզուած էր և իր կինք աշխոյժ ֆերմանուհի մ'էր որ կ'աշխատէր իրեն համար, բայց տարաբախտ Սեւակ գրւցէ չիմացու թէ ո՛րպիսի ճիւաղ մ'էր նոյն ինքն Վանկէնհայմ, որ «չէր ուզեր երեսը տեսնել Հայու ճը կինք եղած ֆերմանուհի մը»:

Քէլէկեան նոյն խրսխտ կեցուածքը պահեց ցվերջ: Թալատդ ինչպէս որ Զոհրապի ու Վարդգէսի ջնջումը ծրադրած էր «Ճիւապիհիրի պատրազմական տեսանին ուզուած են» ըսելով, Քէլէկեանի համար ալ ուր ուրեմն հեռագիր կը քաշէ թէ «Միլաս պիտի հ դրկի պատուիրու» (*): Կը պատմուի թէ ճամբան չէրքէս դայմագում մը և ոստիկան մը աչք կը գոցեն զինք փափացնել ուզող Թուրքերուն, բայց ինք յանձն չառներ: «Ես կրնամ ինչզինիս պաշտպանել Ախլասի պատրազմական տեսանին առջեւ»

(*) Էնկիւրիի, Դասթէմունիի, Չանկըրըի են. Հայերուն տեղահանումէն ու բնաջնջումէն առաջ, պէտք եղած է փոխել այս տեղերու վալիները, միւթէսարրը-ները, նաև իմթիհատի Քէաթիսլը Աւմումիները, (մալիս, յունիս և յուլիս, 1915):

ըսելով։ Հետեւեալ օրը իր դործը կը լմնցնեն, Զամլք Պէլ չհտած, «Հայ-կական բարձրաւոնդակար ուաք չկոխած»։

Պոլիսէն երկու անգամէն տարագրեալներու 300 հրդի մը կայինք, որոցմէ հազիւ քառասունը ողջ մնացին։ Միւսներէն ամէն մէկուն «յոնցանքը» ի՞նչ էր։ Ա՞վ քննեց երբեք, Քէլէկեան մանաւանդ ինչո՞վ կը մեղագրուէր։ — Ասուեցաւ թէ իր իթիլտփականութիւնն ու դահաժառատուգին կրզմէ ստեղ հրաւիրուիլը փրւշ էին իթիհամատի աչքին։ Երբ սատիկանութիւնը ծանօթ գիրքը հրատարակեց «Հայ յեղափրխական աշարքներու» վրայ, իմացանք որ Քէլէկեան ամբաստանուեր է, իբր վերջին ատենապետ Պրեւը Հայ Ռամկավարներուն, ստորագրելուն համար սազային իննասպաշտապանութիւնն եւ համերաշխորհեան» գիրք միւս երեք կուսակցութեանց հետ Դաւիթիթ Տ. Մովսէսոն ազտեր է հետապնդւ ամէն, որովհետեւ Ռամկավարներուն ատենապետ եղած էր առաջին շրջանին մէջ միայն։ Երբ Պոլույ Ռամկավարները կազմււած էին ո՛չ թէ համեսրաշիւթեան, այլ Հ. Յ. Դաշնուկցութեան գէմ պայքարի համար։ Բայց եթէ Քէլէկեան կ'սպաննուէր Դաշնուկցութեան հետ համերաշխելուն համար, յանցանքը ի՞նչ էր թունդ հակադաշնուկցական Արիստակէս Գառապարեանի, ծանօթ փառատքան և Ազգ Երեսփոխան, որ Այաշի տարագրելոց հետ կրտու։

Երբ չըրս հրդի մնաք-բարրվի գացինք հրամատարին, իրատելէն եաքը թէ շրւտով մեկնինք, որովհետեւ երկաթուղին կրնայ փակուիլ, խորհրդարար կարդացրւց եկած հրահանգները Հայոց վրայ։ 1915ի սկիզբանիրը Սպարապետութենէն զրկււած այս գիրերը ջարդի հրաման չէին պարունակեր տակուին, այլ միայն Հայ զինուորներուն զէնքերը տռնել, և ուր «դեպք» մը պատահի, իսկը ջնջել, առանց կեդրոնէն հրամանի սպառելու, ևն։ Հայերը կոտրելու ծրագիրը աստիճանուբար զայրացեր է, 1915 ապրիլի Վանայ յեղափրխութենէն ետքը (*), և իր գիւտին մրլուցքին յանդեր է ամրան վերջերը, պատերազմին հանդէպ Պուլկարիոյ ընթացքին ստուգումէն ետքը։

Ցուզումէն ու յրգիւթենէն այրած չորցոծ աչքերը մտեր էինք Զանկըրը բանտը։ Մեկնիցանք տամուկ աչքերով, կէս ըւրախ, կէս տիսւր, երբ կումուրջին զլրւիք, վերջին հրաժեշտը տուինք մնո՞նց զոր ա՛լ մեր ետեւը թրղուլ ստիպոււծ էինք։ Անո՞նք էին որ մեզ կը միսիթարէին, յուտուզ որ մեր մեկնելով «Ճամբան կը բացուէր» իրենց համար ալ, և վստահ էին այնուհետեւ Պոլույ մէջ ի նպաստ իրենց աշխատազներ ունեանալու, (Այն ատեն անհատական ջանքերով ու բարեխօսութիւններով աղատողներ գեռ կը գտնուէին)։

Աքարի վերջին ընկերնիս որուն աշքերը համբուրեցի՝ Վարուժանն

(*) Վանայ յեղափրխութիւնը, ապրիլ 6, նեռազրին Պոլիս գալը, ապրիլ 8, մեր ամէնուս ձերբակալումը, ապրիլ 11 (Հ. Տ.)։


էր, ան որուն վիճակուած էր Սեւակի հետ միատեղ նահատակուիլ էնա կիւրիի ճամբուն վրայ, անօրէնութեամբ իթթիհատական գրքիչ ձևմալ օգուզի, ինչպէս 1920ին պարզւեցաւ նրյն իսկ Պոլսոյ պատերազմական ատեանին առջեւ:

Դալէնիք, ուր այն ատեն 200 տունի չափ Հայ կար, թէեւ ուշ հասնք, հայ ընտանիք մը չթողրւց որ աղտոտ խոնիք դիշերենք, և առք կերակուրներով հիւրասիրեց մեզ կէս զիշերւան մօտ Առառան, երբ առուակի մը գլուխը սուրճ կը խմէի, հայ փռապան մը տեսութեան գալով գանդատանցաւ պատերազմի անունով եղած բանադրաւումներէն, և իր Մանուկ անուն որդին ներկայացնելով, խնդրեց որ իր կարգացած թերթին խմբագրին լուսանկարը անոր տամ: «Երբ մեծնուայ, ձեզ կը յիշէ»: Վըս հայերէն այցաքարտս միայն կոր, զրբ տղրւն տուի, գրելով. «Մանուկիդ հայկազն, Նուխը ծխանէդ, Այժը մկանէդ, Այխւրը մառանէր, Զէքն ու զինին հնանանէդ, Ալօրքը բերանէդ, Եւ ծերն ի տանէդ պահաս չըլլան»:—Գալէնիք, 1915 ապրիլ 29. Դ.»:

Հետեւեալ օրը Ս. Համբարձման տօնը վայելեցինք էնկիւրիի եկեղեցին մէջ: Թաղ. Խորհուրդը մեզ նախաճաշով մը հիւրասիրելէ ետքը, առաջնորդեց Ս. Աստուածածնի վանքը: Մեզ հետ էր Վեր. Մաքնօթքն քանատացի միսիօնարը, զրբ, իրը անգլ. հպատակ, Թալատադ-էնվէր աքսորեր էին Գաղատիս Հայ-կաթոլիկ ազգայիններ և Յոյներ քաղաքին եկեղեցին ու վանքը խռնուած էին Կոմիտաս Վրդ.ին երգելը լսելու Միջօրէէն ետքը, Տօնէլեանց այգին մէջ, Սալլըրեանք ու պարագայք 60 հոգինց ճոխ սեղան մը տուին ի պատիւ աքսորէ աղատած Հայերուա Դեռատի օրիորդ մը երգեց: Կոմիտաս Վրդ. խռումնալից գտնելով աղջկան երգեցողութիւնը, յիշեցուց թէ 18րդ տարին չլրացրւցած աղջիկներ պէտք չէ որ բարձր շեշտով երգեն, այլ միշտ խնայեն իրենց ձայնալարներուն փափկութեան, և անոնց առողջութեան հոգ տանին կոկորդի մարածումներով, ոչ-գրգռիչ ուտեատով, և հրաժարումով ոգելից ըմպելիքէ, ինչպէս որ ինք բոլոր կեանքին մէջ հակալքոլիկ մը եղած էր, և լուագոյն ըմպելիներէն անգամ կոթիլ մը բերանը չդրաւ մեր առջեւ:

(*) Երեք շաբաթ մէկտեղ ապրելով Կոմիտաս Վրդ ի հետ, սքանչացեր էի իր ֆիզիքական ու բարոյական առողջութեանը: Ա'չ մահինի, ո'չ բարձի պէտք ունէր անմեղ մանկան խոր և անծակ քունը քնանալու համար: Լեզուն միշտ մաքուր ու զուարթ, սակաւապէտ, բարեհամբոյր, և վիատողներուն սիրտ տուող, նաև վերջին ծայր յարզող պատշաճութեանց, այնպէս որ մեր աղատութենէն ետքն ալ երբեք յանձն չառաւ ուրախ թեթեւ երգ մը երգել, այլ կամ կրծնական կամ ժողովրդային տիտուր տաղեր միայն լսուեցան իր բերնէն: Զինք մօտէն ճանչցողներս իր խելազարութիւնը կը վերագրենք երեք պատճառի: (Ա.) Խորունկ ցնցումը զոր կրեց ի տես և ի լուր ազգային աղէտներուն: (Բ.) Պատերազմին բերմամբ իր նիւթական վիճակին հիմնովին քայլուումը, և (Գ.) իր խստակրօն ժուժկալութեան չղային հետեւանքները:

Վանքին մէջ աչքէ անցուցինք Դաղասիոյ վերջին հայ Առաջնորդին՝ Կիւլէսէրեան Բարդէն Եպս.ին՝ մեծ խնամով կարգի դրած, նօթագրած և երկաթեայ մնառւկներու մէջ պահած կարգ մը շատ հին ձեռագիրները։ Հայ-հռոմէական ազդայիններ մեզ մօտէն ճանչնալ ուզելով, իրինը պատուասիրեցին Դասապեանց բնակարտնին մէջ։ Գիշերը Տքժ. Թորդոմեսն և ես հիւրընկալուեցանք փաստաբան և իտարէի Ժողովին։



Ծն. 1859, օգնական Մամուլի եւ Թէրնէման Էմֆեարի (1876-79), խմբագիր Մասիսի եւ Արեւելի (1879-1896), հիմնադիր եւ տնօրէն-խմբագիր Բիւզանդիանի (1896-1916)։— Հիւանդութեանը պատճառաւ ասպարէզին քաշուած։

Այս լրւանկարը հանուած է Տէր եւ Տիկին Քէչեանի ամուսնութեան քառամսնամեակին լրանալուն առթիւ (1881 Յուլիս 23 — 1921 Յուլիս 23 Հ. Տ.)

անդամ Արմենակ Էֆ.ի կողմէ; որ Քէլէկեանի և Բրօֆ. Թումանէանի հետ, Հայոց երեք ընտրելիներէն մին էր Կեսարիոյ-Դաղատիոյ Մէպուսութեան։ Ո՞ւր են հիմա Դաղատեան Հայութեան այս պատուական ներկայացուցիչները։ Տեղահանութեան յորձանքը, նոյն ամրան մէջ, քշեց տարաւանոնց մեծագոյն մասը։ Վերջին վայրկենին, աւստրիական դեսպանին միջնորդութեամբ, Հայ-կաթոլիկ ազգայինք միայն ազդատեր էին ջարդէն։

Հսկիչէ Տիր Հայու մը մեծակառոյց պանդոկը պիտի իջնէինք, բայց համեստ տուն մը տարուեցանք, Երբ պանդոկը հարցուցինք, Ահա՛, ըսին, և ցրյց տուին մուտքէ մետաքսէ վարագոյներով շքեղօրէն ծածկուած գեղեցիկ շէնք մը, որ վերապահուած էր Սուլթան Ռէշատի բնաւկութեան, երբ խոյս տար Պոլիսէն, ա'յնքան մօտալուտ կը թուեր Դարդանէլի անկրւմը: Ուրիշ փակ շէնքեր յատկացուեր էին Գահաժառանքին, Աէճիտ իշխաննին, Ան., Նաև Յսմ. Պանքայի ոսկիի մթերքին:

Հսկիչէ Տիրի ու Պիլէճիկի միջեւ, երկաթուղիի հայ պաշտօնեանէրէն տուաջին անդամ լսեցինք Պրուայի տարագրումներն ու խոշտանգումները, Զէյթունի Հայերուն Սուլթանիէ (Դօնիա) անջրգի, ջերմոտ տեղ մը փոխադրումը, ուրիշ ալ տեղահանուելով պիտի տարուէին ի վերջնական սպանդ Տէր Զօրի, Ան.: (*)

Երբ մոյիս Զի իրիկունը Հայտոր Փաշա և Կամրւրջ դարձանք, մեզի դիմաւորող հարիւրաւոր ազգականներու, պաշտօնակիցներու և բարեկամներու շէնք կրնար ժայտագին երեւանը, որովհետեւ մենք արդէն անոնցմէ աւելի բաներ մը գիտէինք ազգին գլխուն եկած ու գալիք փրձանքներուն վրայ: Սկիզբն էր երկանց, նորագոյն երկանց:

Ու մասմէլ թէ այսօր, վեց տարի ետքը, Մեծ Պատերազմէն ետքը, հա՛մանաւան ։ Համաձայնական Տէրութեանց յաղթանակէն ետքը, գեռ վերջը շեկաւ երկունքներուն . . . ու վիժմունքներուն ալ:

1921, Յուղիս

ԲԻՒԶԱՆԴ ՔԵԶԵԱՆ

Կ. Պողիս, Բերա, Ֆերիսիկ, 46

(*) Այս տողերը զրած պահուս իբր հուսկ յետին գոյժ մը կը կարդամ Թերթերուն մէջ թէ այն կրկին ու կրկին տարագրումներէն ողջ մնացող ափ մը կտրիններ ու իրենց ընտանիքները, որոնք Զէյթուն իրենց աւերեալ բնավայրը կրցեր էին դառնալ Կիլիկիոյ խաղաղութեան յոյսով, անզամ մ'ալ բշուելով իրենց բոյներէն, ի ովառ կրտորուեր ջնջուեր են Քէմալեան հրոսակներուն կողմէ, որոնք արդէն մոխիրի վերածեր էին Մարաշն ու Հաճընը, տեղոյն Հայութիւնն ալ ի միասին . . .

ՊԱՐՈՆԵԱՆ ԿԸ ԽՕՍՔ

Ո՛ պատմութիւն, ի բաց տուեալ իրերը ճշգութեամբ տւանդող գրիշները որ սակաւաթիւ են, բազում գրիշներ գէպքերը խեղաթիւրելը բաւական չհամարելով՝ կը յանդգնին իրենց ստութեանց ներքեւ գրել «Այս տողերը պատմութեան կաւանդենք . . . , թո՛ղ պատմութիւնը դատէ . . . , թո՛ղ սպազան իր վճիռը տայ» :

Հաւարակաց կարծիք, ազգին շահ, արդարութիւն և ուրիշ գեղեցիկ բառերու տկանց մի՛ կախէք. մեր «Զայն բազմաց՝ ձայն Աստուծոյախն ու մի՛ հաւատաք, որովհետեւ աչքովս տեսայ թէ երկու հոգի կարող են «Աստուծոյ ձայն» մը կազմելու, ինչպէս անհատ մը շտա իսկ է ժողովուրդ հանդիսանալու համար: